



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

242 N  
3 - 61

ԵՐԱՐԱԾ  
ԹԱՏԵՐԻԿԱՆ  
ԱԶԳԱՅԻՆ

ԵՒ

ՄԻՐԱՀԱՐԱԿԱՆ

Կ. Մ.

ՔԵՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ս. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Printed in Turkey

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. Բ. ՏԻՎԻԿԱՆԱԳ

ԴՐԱՀԻ ԽՈՏ. ԹԻՒ 20.

1873

1896

3-41

Printed in Turkey


10

ԵՐԵՎԱՐԱՆ  
ԹԱՏԵՔԱԿԱՆ  
ԱԶԳԱՅԻՆ

ԵԿ  
ՍԻՐԱՀԱՐԱԿ

ԿԱՄ

ՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ



ՀՐԱՍՏԱՐԱԿ

Ա. Ա. ՊԵՐԱՅԻՆ

Ա. ՏԱԿԱՐՈՒԹՅ

Հ. Ա. ՊԵՐԱՅԻՆ

ՓՈԽՎԱՐԱԿ

Ա. ՊՈԼԻՆ

ՏՊԳՐ. Բ. ՏԵՎԵՏԵԱՆ


Գ. Հ. Հ. Թ. Թ. Թ. Թ. Թ.

1873

41955



## ՅԱՌԱՋԱԲԱՆ



Ազգի մը բարոյական կատարելութեան  
հասած ըլլալուն առաջին նշաններէն մինալ  
ամեն առօդի մէջ իւր լեզուին դործածու-  
թեանը հոգ տանին է:

Ամեն աղդ, ամեն պարագայի մէջ իր  
զգացմանը համապատասխանող զանազան  
երգեր ունի որ իր լեզուով կ'երգէ. միայն  
մեր աղդն է որ այս գոմինի դրութեան  
չ'հետևելով, գըրծէ ամեն պարագայի մէջ  
օտար լեզուով երգեր կը դործածէ:

Նկատողութեան արժանի է ընտանեկան  
և այլ ակումբներու մէջ երգուած այն  
օտար երդերը, որ խեղճ երիտասարդաց  
բարոյականը եղծանելէ և անոնց երևա-  
կայութիւնը խանդարելէ զատ ուրիշ օդուա-  
մը չունի:

Թէ աղդային բանափիրաց կողմէն հրա-  
տարակեալ բաւական երդեր կան. բայց  
կարծեսթէ ասոնց դործածութիւնը զըրթէ.  
բոլորովին վերջացած է, և կամ թէ բո-

լորն ալ ազգայնութեան վերաբերեալ ըլ-  
լալուն, դժբաղդաբար ամեն անդամ դոր-  
ծածել չուզուիր:

Մենք ցաւ ի սիրտ այս կէտը նկատո-  
ղութեան առնելով, և տեսնելով որ ազ-  
գայինք աւելի փափաք մը ունին Թատե-  
րական երգերու . ուստի գէթ օտար եր-  
գերը ընտանեաց մէջէն վանելու նպատա-  
կաւ սոյն Երգարանը հրատարակեցինք,  
որու մէջ դտնուած երգերը շատերու հա-  
ճելի ըլլալէ զատ, իր մէջ դտնուած բա-  
րոյտկան դասերովը կրնայ օդտակար ալ  
ըլլալ, և կը յուսամք թէ, ասով մեր նը-  
պատակին պիտի կրնամք հասնիլ :

Պարտք կը համարիմք այս մասին մեր  
նորհակալութիւնը յայտնել Յամանիէ Թա-  
տեր վարչութեան Յակոբ Եֆէնտի Վար-  
դովեանի, որնաւ ևս սոյն պէտքը զզ ալով,  
Թատերական երգերը տպագրենու համար  
ազգայիրաբար իւր հաճութիւնը մեզ տուլ  
չզլացաւ :

Կ. Ա. ՊԱՐԱՆԵՍՆ



## ՆԱԽԵՐՈՒԹ

### ԵՐԿՐՈՐԴ ԾՐՉԱՆ

### ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԱՅՐՈՒՄ

#### ԺԱՄԱՆԱԿՆ

Ե՞ր դու այսպէս, ո սեաւ Գիշեր,  
Զուարթ բնութեանն ազնիւ պատկեր .  
Տըերանըկար գունով ներկես,  
Սըդատեսիլդ ինչ այս հանդէս :

ՈՎ անարե միուր նզի,  
Դու էիր ինձ միակ համատի .  
Երբ բեղմաւոր բնութեան արգանդ,  
Շըքեղ ծննդովք չէր արգաւանդ :

թմէ իմ շրջանս մերթ տեղի տայ՝  
Որ քու խաւարդ երկար մնայ .  
Անիմ անկէ և ես բաժին՝  
Իմ անցելոյս յիշատակին :

Երբ ժամն հասաւ՝ եկան ի տես ,  
Հին անցքերուս ինչ ինչ հանդէս .  
Եր սեւորակ քոյին ստուեր ,  
Արդ վառվուն քոյէ աչեր :

ԽՄԲԵՍԿԵ

Ի՞նչ այս դողդոջուն վըսեմակայն ձայն ,  
Ինչ քաղցրիկ մրմունջ . . . և օտար չէ այն .  
Վեհ ալեւորն է, պատկառելին ծեր ,  
Որ հօն միայնակ կ'երգէ իւր գիշեր :

«Չոյսդ գեղաժըպիտ , դիմնք անոր արդ ,  
Դու որ պճնեցիր մեզ երբեմն ի վարդ .  
Զայն տուր այժմ աղէ , խրախոյս կարդայ նոր  
Չի հասաւ ահա այն երջանիկն օր :

ՅՈՅՍԿ

(Յ) յառաջ , մանկունք , նցն ինքն է՝ տեսէք ,  
Անհամբեր ոգւով որուն կըսպասէք :

Տես և դու , հինաւուրց ծերունի .  
Մանկըտին՝ որ դիմօք սիրանիշ .  
Վարօտով քու անսցդ չայլենի ,  
Գայստեանս կը մնային ակնապիշ .  
Սյյն խմբիս պարտակոր կանգնած աստ՝  
Գեղազուարթ գամ ահա խոստմնալիք .  
Սինչ ակումբս հանդիմիդ քու պատրաստ ,  
Անցելոյդ են եկած ի խնդիր :

ԺԱՄԱՆԱԿ

«Քաջ իսկ արժան , մինչ իմ անցեալս յորդառատ ,  
Ի մորձառու ծեր խմասնոյ բիւր խըստ ,  
Մէն մի թերթ են ճակտիս կենքիոք բարդ ի բարդ՝  
Աւր խառն զուարթ տիսուր անցքեր տեսնէ մարդ :

Օ ի խիստ օտար են մանկութեան ինձ օրեր ,  
Յաւիտենից եմ ծնունդ , և ծեր անծ եր .  
Այլապագայս անվերջթէ իբր անփուշվարդ  
Այն քու շնորհիւր , Օթիորդ գեղազուարթ :  
Ապա և դու , Յարկիս մանկուն սիրական  
Որ հնացեալ անցից տաք նոր կերպարան .

Լըսուին գարձեալ հաճոյական ձեր ձայներ ,  
Սովորին լըսող փորձառութեան միշտ դասեր :



## ՊԱՐ ՆԱՒԱՍՏԵԱՑ

Ըշխայժ նաւաստին ,  
Անվեհեր ճակատ ,  
Ընդդէմ փոթորկին ,  
Երգէ անփոյթ զռւարթ :

Լարիթ թիւմէրէլէլլէ հա , հա , հա :

Կոյշակ փրփրադէղ ,  
Չեն սոսկում՝ վախ՝ մեղ .  
Հողմունք սաստկահար ,  
Գրգռեն մեղ ի պար :

Լարիթ թիւմ , և :

Օ՞ն , խմենք զռւարթ ,  
Գինին մինչ յատակ .  
Օ՞ն , գրկենք զիրար ,  
Պարենք անդադար :

Լարիթ թիւմ , և :

Լոեցէք դիտեցէք ,  
Մինչդեռ մենք հոս եկած ենք ,

Ահա ծելն՝ իւր ոտքերն ,  
Հոս հոն շուտ՝ տանի փոյթ :

ԱՇ , այ , այ , պիտ' իյնայ ,  
Օ՞ն , բռնենք՝ մեղքէ մեղք .  
Հա , հա , հա , կը ինդայ ,  
Հոս եկեք ամենքս ալ ծափ զարնենք :

Օանդակն ուժգնապիրէ ,  
Կոչէ մեղ ի կարգ ,  
Վերջ տանք խնդութեան ,  
Քաշենք մեր պարան :

Լարիթ թիւմ . և :

## ՀԱԴՈ ԶԵ

Կըսեն թէ աղջիկ մը  
Սիրուն ցուցունողը զարդերն ևն  
Թէ և ըլլայ ագեղ  
Չունենայ սիրտ անմեղ

Կը սիրեն

Թ.ող Երթան սիրեն  
Քծնին ու շոյեն

Իմ ուզածս այդ չէ

Բայց հոգս չէ հոգս չէ  
Թէ աշխարհք ինչ կըսէ :

Կըսեն թէ աղջիկ մը  
Ամուսնացնողը օժիտն է  
Թէ և ըլլայ անբան  
Կամ լուս մունջ սատանան  
Ան կ'առնեն

Թ.ող Երթան առնեն  
Առածնին մարսեն

Իմ ուզածս այդ չէ

Բայց հոգս չէ հոգս չէ  
Թէ աշխարհք ինչ կըսէ :

Կըսեն թէ աղջիկ մը  
Փայլուն ցուցունողը պարերն են  
Թէ թէ և սոլիկ տղայք  
Զայս դիտուն մինալ

Որ պարեն

Թ.ող Երթան պարեն  
Կոշիկնին մաշեն

Իմ ուզածս այդ չէ

Բայց հոգս չէ հոգս չէ  
Թէ աշխարհք ինչ կըսէ :

Պէտք է որ աղջիկ մը  
Վիրէ պարզութիւնը պատիւը  
Չիտայ սիրու անմարին  
Մարդարիտը խոզին

Բներանը

Թ.ող Երթայ սիրէ  
Վիրածը պաշտէ

Իմ ուզածս այդ չէ

Բայց հոգս չէ հոգս չէ  
Թէ աշխարհք ինչ կըսէ :

000

## ՊԱՐ ԱՓՐԻԿԵՑԻՈՑ

Կապուտ Երկինք ամպոց մէջէն տեսնուին ,  
Ահա դառնայ աւետարեր Աղաւնին .  
Ավկիանոս հանգարտեց ընէ իւր զայրոյթ ,  
Աւ ԵՀովայ կ'զգայ մեր վրայ սէր եւ գութ .

## ՊԱՐ ՍԱԴԱՅԵԼՎԿԱՆ

Ի քարայրին բոցաշունչ ,  
Ուր բղխեն յար մեղ ի սնունդ .  
Ատելութիւն , նախանձ , վրէժ  
Են մեր սրտին դժ ոխակէղ .  
Սի տենջանք , մի ցանկութիւն ,  
Զի միշտ տան մեղ յաղթութիւն .

Կեցցեն դժոխք , կեցցեն ոճիքք ,  
Յաւերժ կեցցեն և իւր որդիք .  
Որ ի ձիրանս մեր անկանին ,  
Ի նախատինս մեծն Արարչն :

## ՊԱՐ ԱՒԱԶԱԿԱՑ

Ո առեց Երկինք իւր մոմերն  
աւազակաց համար  
Սահի զուարլը թող զիշերն՝  
մեր պալատն է անտառ  
Երդեն հողմունք փոթորիկք՝  
աւազակաց համար  
Գինուով լեցուին մեր փորիկք  
եկէք օ՞ն , դուք ի պար:

## ՄԵՇՆ ՏՐԴԱՏ

### ՈՂԲԵՐՋՈՒԹԵԱՆ

Կեցցէ Տրդատ , զիւցալն Հայոց \*  
Հզօր արքային մեր գերապանձ .  
Կեցցէ ի փառս յազթանակաց ,  
Վէհ բարերարն Հայաստանեաց :

Կեցցէ Տրդատ մեր քաջամարտ ,  
Եւ ինքնակալն Արարատայ ,  
Կեցցէ յաւետ մերն Տրդատ ,  
Սէդ թշնամեաց Ճակատամարտ :

## Ի ՎԵՐԱԳԱՐԾ ՏՐԴԱՏԱՅ

Վասեաց սարէն ահա զուալթուն ,  
զջրդատայ զվերագարձ .  
Բերէ ցնծում բիւր խնդութիւն ,  
Յօգաւառ ի փառս Հայաստանեայց :

Օն տիսրութեան ի բաց ժամեր ,  
Թողլ բերկրանայ հնչեն ձայներ՝  
Աեցցէ Տրդատ , կեցցէ յաւէտ ,  
Անկցի զըկանիք և աղէտ :



## Ե Բ Գ

### Ա.ՐՏՈՒՀԵՍ Ա.ՇԽՄ.ՐՀԱԿՈԼ

ԹԱՏԵՐԳՈՒԹԵԱՆ

Ի գունդագունդ դիմենք յառաջ  
Հայ որդիք Հայաստանեայց  
Տեղալ սարսուն ի հուր ի սուր  
Եւ նիզակօք մեր սայրասուր

Արիք ի վթէմ ի դահավէմ  
Ի պարծանս յաղթ անակաց  
Արտաշէսի որ գոչէ կրէմ  
Ընդդէմ Պարսից վաս թշնամեաց :

## ԵՐԳ ՊԱՐԱՒԱՆՑ\*

Կեցցէ Թռախօմայն  
Յաւերծ կեցցէ Թռախօմայն ,  
Եւ ստախօս մեր քահանայք ,  
Որ գեղանի երիտասարդք .  
Մեղ երիկցու կուտան փառօք :  
Կեցցէ Թռախօմայն :

Օ՞ն պառաւունք ելէք ի պար ,  
Զարնենք քնար նուագարան .  
Մեր գողգօջնւն մատունք ի լոր ,  
Երգնն ինեսայն մեր սիրական :  
Կեցցէ Թռախօմայն :

Ուող աղջիկներ նորաբռասիկ ,  
Գնառեն ուե հաղ , սկ գերեզման .  
Սյն տեղ մտնեն , մնան լոիկ ,  
Դինն ի նշ դիսեն անոնք երկան :

Կեցցէ Թռախօմայն :  
Երիտասարդք թէ մեզ ատեն ,  
Կամին առնել նոր օրիորդ ,

(\*) ԱՐԿԱՋ ԹՐԱԽՈՄԱՅՏ անունով ձեռադիք  
նոր վիպրանութենի մը քաղուած :

Մեր ոսդիներ զանոնք սանձեն ,  
Գան քովիկնիս մինչ առաւօտ :

Կեցցէ՛ թռախօմայն :

Խոկ թէ գայ օր մեր նուշաղկոտ ,  
Վերջ տայ ցամքած զազուն ոսկերց ,  
Բաղկը արծալը մնան մեր մօտ ,  
Գերեզմաննուս քարերուն մերձ :

Կեցցէ՛ թռախօմայն :

Խչ ալ ըլլնեք մինչև փոշի ,  
Գառնան ցամքած մեր հին կմախիք ,  
Թէ ունենանք արծաթ ոսկի ,  
Չմեղ կառնեն երիտասարդք :

Կեցցէ՛ կեցցէ՛ թռախօմայն :

Հ. Ա. ԿԱՐԵԱՆ

Ե Բ Ց

## ԵՐԱՍԽ ԱՐՈՒՆՈՒ

Կին՝ մուխոխամիտ է  
Զայն վատահողն խենդ է  
Հատ անգամ կին մը  
Հովին դէմ փետուր մ'է :

ԳԻԿԹՈՐ-ՀԻՒԿ




ՊԱՐԵՐԳ

## ԳԵՂՋԿՈՒԽԵԱՅ

ԽՈԽՄԲԸՆ ԱՄԲՈՂՋ

Գարունն եկաւ զուարդ դէմքով ,  
Լեցուց դաշտերն հաղար բերքով ,  
Գարի վարսակ ցորենն ունինք ,  
Ալ ի՞նչ կուղենք պէտք է հրճուինք :

Այժ ու ոչխար հաւ սագ եւ բադ ,  
Գերուկ կովեր որ տան մեզ կաթ ,  
Մեր տարեկան պարենն ունինք ,  
Ալ ի՞նչ կուղենք պէտք է հրճուինք :



Զմռան համար տաք հանդերձանք ,  
Կըլլան մեզի բուրդն ու բամպակ ,  
Շերամ, մետաքս, վարդեր ունինք ,  
ԱԼ ինչ կուղենք պէտք է հրճուինք .  
Աշխոյժ տղայք կարմրուկ աղջիկք ,  
Պարդեւած է մեզի երկինք ,  
Երբ զգացում սիրո սէր ունինք ,  
ԱԼ պէտք է որ սիրենք սիրուինք :

ԴԵՐԱՍԱՆԻՔ

Եկէք տղայք մէկ խօսքով ,  
Շարուինք զցդ զցդ քովէ քով ,  
Մրտերնուռ սիրածն առնենք ,  
Մինչ առտու խնդենք պարենք :

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՔ

Ահա գտանք ընկերնիս ,  
Երթանք շարուինք տեղերնիս ,  
Դրկենք զիրար եւ պարսնք ,  
Սուրբ սիրով զիրար սիրենք :

ԳԻՒՂԱՅԻ

Նստինք սեղան մեր գեղջկական ,  
Ուտենք համով հացն ու ջաման ,  
Մարսենք ինչ որ պատրաստ ունինք ,  
Կարագ մածուն եւ գարմ հաւ . . . կիթ :

Զը խմենք գինին առանց ջրի ,  
Ու ըլզարկած գաւաթ բաժէկի ,  
Թուաք թուիք թուաք  
Զի առանց ջրոյ թոյն է գինին . . .  
Ու մեծ մլամ ստամոքսին . . . ստամոք . . . սին ,  
  
ԴԵՐԱՍԱՆԻՔ  
Հրճուինք տղայք այս ալ օր մ'է ,  
Զի կարճ կեանքին մահն յաջորդէ ,  
Ապրինք ուրախ , չըլլանք մովի ,  
Գէշ ախտերէն ըլլանք հեռի :

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՔ

Քաղաքացւոց սէրը պիզճ է ,  
Մէկ համբոյնին մահը կարժէ ,  
Հեռի ըլլանք զեղսութենէ ,  
Որ խեղճ աղջկանց գերեզմանն է :

ԽՈԽՄԲԻ ԱՄԲՈՂՋ

Սիրենք զիրար չըլլանք մովի ,  
Գէշ ախտերէն ըլլանք հեռի .  
Կեցցէ կեցցէ մեր զիւղապետ ,  
Օրհնութիւննիս այս ըլլայ գէթ :

(պար )

ԽՈՒՄԲԻՆ ԱՄԲՈՂՋ

Նրթանք տղայք զի վաղնի դաշտ ,  
Մեղ կսպահ ցորենի մանդ ,  
Անուշ զեփիսոն առաջօտուն ,  
Կուզէ ըլլով մեղ միշտ արթուն ,  
  
Մեծենք , մանրենք , մաղենք , մենք անդադար ,  
Ցորեանն , գարին , վարսակն , բրինձն ու հաճար .  
Երթանք երթանք լաւ քնանանք ,  
Որ վաղն առատու կանուխ ելլանք ,

Գ. Հ. ՌԵԺՈՒՄԻՆԻ

ՊԱՐԵՐԳ ԱՓՐԻԿԵԱՆ

Սրեալ ոլաքք մեր աղեղանց ,  
Լարեալ թռուցեալ որս զանտառին ,  
Զկուրծու որսոց ծակեն եւ լանջ ,  
Տան մեղ պարարտ զմաշ առատ յերեկոյին :  
Աղէ փութանք քաջք Ա.փրիկեան ,  
Որսոց զոօն յայս ի տաճար ,  
Կատարել արդ եւ դիցն կարիք ,  
Որք կամին պար մէն մի աղօթք և դադար .  
Անդունդք զեղեալ բնութեան բրչէն ,  
Դաղանս ի մէջ իւրեանց պահեն ,

Եւ գառագեղք սյն առտուածեանց ,  
Են մեր մոռանք թողեալ դարուց եւ թոռանց ,  
Սրդ խինդ ի չուրթ աղէ յանտառս ,  
Սրի բաղկօքս շափիրեմք գաղանս ,  
Խարիեալ ուսով եւ յաղթական ,  
Դառնանք ի հաջ երդել զնոր պար Ա.փրիկեան :

Ն Ո Ւ Ա Գ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՍԱՎԱԴՐՈՒԹԵԱՆ

Ողջոյն հրեշտակդ աւետաբեր ,  
Ողջոյն զոււրթունդ երկնային ,  
Սիրտք անձկացրեաց մեր անհամբեր ,  
Քեղ ընդ երկար մնային ,  
Խնդա Հայաստան ,  
Հայոց որդրան ,  
Լուսափետար իջաւ յերկնից ,  
Սէրն ի ժըսկա հայրենեաց ,  
Լցաւ քաղցրիկ յոյսեր աղգիս ,  
Ծագեց արեւ խնդրոթեանց ,  
Ցնծա Հայաստան ,  
Փառաց օթեւան :

Ահա այժմիկ վարդէ պասկ ,  
Կը բոլորէ քո ճակտին ,  
Միքատ առ եւ քայլ առ համարձակ ,  
Առջիդ բացուած յանգարիզին ,  
Ոյժ առ Հայաստան ,  
Թաջաց գերեզման

Հայեր՝ լուսոյ ժամն է հասեր ,  
Օն , վառեցէք ձեր ջահեր ,  
Ձեր քով առատ իւղ ունեցէք ,  
Ձի խաւարին չի մնաք երբէք ,  
Ալ ել Հայաստան ,  
Կանգնէ յաւիտեան ,

Ա. Մ. Մ.

Միրոյ չքնաղ պերճ հրեշտակ ,  
Չեռքն ի մատեան սուրբ օրինաց ,  
Անդրէն յերկնուստ գայ երկնառաք ,  
Մեղ պարզեւել սահման եւ կարդ ,  
Սէրն ու միութիւն ,  
Սահմանադրութիւն :

Ժպտի զուարթուն գեղածիծաղ ,  
Ես եմ , գոչէ , ձեր վրկութիւն ,

Ես Հայոց փառք , ես սիրտ խաղաղ ,  
Դարձեալ անդրէն գամ աւետել ,

Սէրն ու միութիւն ,  
Սահմանադրութիւն :

Ալ մերկացէք լսեռ նախանձու ,  
Զար մախանաց կեղծ վերարկու ,  
Հեռու ոգին ատելութեան ,  
Եւ առաջնորդ թող ձեզ ըլլան ,

Սէրն ու միութիւն ,  
Սահմանադրութիւն :

Փառք յոյս եւ լոյս Հայոց ճակտին ,  
Ձերդ գարնայնի արեւ փայլին ,  
Հաշտ են երկինք ընդ ձեւ , Հայեր ,  
Ձեր հետ ըլլան անծայր դարեր ,

Սէրն ու միութիւն ,  
ՍՍՀՄՍՆՍԳՐՈՒԹԻՒՆ :

Ա. Մ. Մ.

## ԶԻՆՈՒԹՅԻՆ ԿՈՐՈՒԱՏԲ

Աս ի՞նչ կործառա ինչ մեծ ցաւ, ովքի յի  
Բանթէլնիս կոճակը, մի բանալու ուշ  
Կոճկելնիքէն բբթեցաւ, առ ձիր առաջ  
Գնաց մտաւ. որ ծակը ու պատշաճութ  
Ահ կ'աղաշեմ պարոններ,  
Թէ որ տեսար նէ տեղ մը,  
Լամացուցէք որ ծակին է,  
Երթամ հանեմ զայն շսւտ մը  
Ոչ պղոփէ էր ոչ մեծ էր,  
Չափաւոր ալ չըր ըստէր,  
Ինչ գոյն ըլլալն ալ մուցաց,  
Կարմիր էր թէ սեւի վրայ.  
Ա՛հ մի՛ խնդաք պարոններ,  
Այս կորուասս քիչ բան չէ,  
Յիսնապետս իմանաց նէ,  
Վերջը բանիկս բուսած է:  
Գոհէք գոհէք  
Կոճակս գոհէք  
Գոհէք գոհէք  
Կամ տաս լիարա տուէք:

Միտքս կուգայ թէ պրան, ունցչին  
Արծիւ մը կար խոշորկէք, ոչ ոչ ալ  
Եւ կորուսեալ այս կոբման, անմարժութ  
Գամկած էր հոս ամուրկէի:

Ահ մի՛ խնդաք պարոններ, եւլն  
Խանութները չեն ծախեր, ունանաւ հայք  
Եւրոպայէն չեն ըերէր,  
Շունչանորդի կոճակին,  
Ծառն ու արմատն է չորցեր:

Ահ մի՛ խնդաք պարոններ, եւլն  
Բրուսիացւոց կոփիը,  
Իմ գլուխս ալ պայթեցաւ,  
Քանզի կօրէն եւ Սլզան,  
Կոճակիս հետ մէջ խաղաց:

Ահ մի՛ խնդաք պարոններ, եւլն  
Զինախորձին ատենը, ու զնաց յիշան  
Կը գիտեն մեր չըրս կողմը, ունանու ոչ  
Ուտքէս բռնէ մինչեւ վեր, ոչ ոչ ալ  
Կը խտոնեն տեղ չեն ձգեր,

Ահ մի՛ խնդաք պարոններ, եւլն  
Կուտան ձեռքս հրացան, և մայր յիշան  
Շալկէ կըսեն ասիդ վրայ, ամայ միուր  
Ի՞նչպէս կայնիմ դուք բռնք,

Բանթէլոնս վար կիյնաց  
Ահ մի խնդաք պարոններ, եւլն  
Բարեկամացն հանդիպիմ նէ,  
Հարկաւ պիտի բարեւ տան,  
Ձեռքս հոսկէ պակաս չէ,  
Պիտի տեսնեն ու խնդան  
Ահ մի խնդաք պարոններ, եւլն  
Աղջկանց ալ բան մը պէտք է, ու ձառն  
Երբոր տեսներ կը խնդան,  
Ճամբաս հատաւ փոխելով,  
Թռչելու է պալօնով  
Ահ մի խնդաք պարոններ, եւլն  
Պառաւ կանանց բերանն ալ,  
Կրնաս գոցեր նէ գոցէ,  
Անանկ բաներ կը մաղեն,  
Որ կոճակս բանբասեն  
Ահ մի խնդաք պարոններ, եւլն  
Սիրուհիս ալ Աստուած տայ,  
Աս փորձանքս չիմանայ,  
Քանդի գիտեմ վախկոտ է, ու մասուն  
Պզափի բանէն դող կ'ելլայ  
Ահ մի խնդաք պարոններ, եւլն

Կեցէք միտքս բան մ'եկած, ոչ ո՞չ մայ  
Վազեմ երթամ հար չ'կայ, յուան  
Տիօժէնը ուր որ է, ու աշունք բանք  
Դուցէ կոճակս այն գտնայ օրով սիցով  
Ահ կ'աղաչեմ պարոններ,  
Զըլլայ երեկք զիս ծաղրէք,  
Օր կ'ըլլայ որ բրցունէք,  
Դուք ալ կոճակի տէր էք :

Գ. Հ. Անձնուններ

## ԵՐԳ

### ՎԱՐԴԱՆ ՄԱՍԻԿՈՆԵԻ

Հիմի Էլլըռենք, եղբարք, հիմի Էլ  
Երբ մեր թշնամին իւր սուրն է գըրել,  
Իր օրհասական սուրբ, մեր կըրծին,  
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին,  
Ասացէք, եղբարք Հայեր, Բնչ անենք,  
Հիմի Էլլըռենք

Հիմի էլլըռենք, երբ մեր թշնամին,  
Դաւով, հրապուրքով տիրեց մեր երկրին,  
Ջընջեց աշխարքից Հայկայ անուենը,  
Հիմքից կործանեց Թորդոմայ տուենը,  
Խըլեց մեզանից թագ, եւ խօսք, եւ զինք,  
Հիմի էլլըռենք.

Հիմի էլլըռենք, երբ մեր թշնամին,  
Խըլեց մեր սուրը—պաշտպան մեր անձին,  
Մըշակի ձեռքիցն էլլ խոփը խըլեց,  
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց,  
Լայ մեզ շղթայով կապած գերի ենք,  
Հիմի էլլըռենք.

Հիմի էլլըռենք, երբ մեր թշնամին,  
Մոսկակի զէնքը բբռնած մեր գլուխին,  
Կուլ տալ է տաղիս արտասաւք առատ,  
Մզէխարչ բողոք վարուց ապիրատ,  
Մեր գլուխը լալու Եփրատ ուր պըտուենք,  
Հիմի էլլըռենք.

Հիմի էլլըռենք երբ մեր թշնամին,  
Կիրք գուռողութեամբ լըրած էր հոգին,  
Սըդարութեան ճայնն հանած իր սրտից,  
Մըտաքսում է մեզ մեր բընիկ երկրից,

Պանդուխտ, հալածեալ, եղբարք, սւրդիմենք  
Հիմի էլլըռենք.

Հիմի էլլըռենք, երբ մեր թշնամին,  
Անգոհ մեր բերած ծանր զոհերին,  
Իւր լիրը, նըլոված ձեռքը կարկառեց,  
Ազգութեան վերջին կապը պատառեց,  
Հայի կորուսոց մօտ է, ինչ անենք,  
Հիմի էլլըռենք :

Հիմի էլլըռենք, երբ մեր թշնամին,  
Արհամարհելով մեր փառքն ազգային,  
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղաւ,  
Գայլազգեստ գառին մեզ գըլուխ դըրաւ,  
Սուրբը խորան չունինք, արդ ուր աղօթենք,  
Հիմի էլլըռենք :

Հիմի էլլըռենք, մարդիկ ինչ կասեն,  
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խօսեն,  
Զեն ասիկ որ Հայք արծանի էին,  
Այդ սուրբկամկան անարդ վիճակին,  
Մեր սուրբ քաջ նախնեաց գործերը գիտենք,  
Մինչեւ երբ լըռենք :

Թուլ լըռէ մունջը, անդամալոյծը,  
Կամ որոց քաղցր է թընամու լուծք,  
Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,

Ե՞կ անվախ ելնենք թըշնամու առաջ,  
Գոնէ մեր փառքը մահով յետ խըլենք,  
Ու այնպէս լըռենք :

Ռ. Տ. Դ. ՊԱՏԿԱՆԵԱՆ



## ՆՈՐ ՏԱՐԻ


Եղանակ (ԼաՄարտիեից)



Օն, փութացէք հասեալ է ժամ,  
Հարէք մարտի փողերն ուժ գին,  
Մեզ ահարկու կայ պատերազմ,  
Արեամբ զինեալ է թշնամին :  
Փշրեմք ազատ, բանամք դռներ,  
Չար նախանձուն մեր օխերիմ .  
Որ գարերով է մեզ փակեր,  
'Ի կուրութեան 'ի բանտ մթին :  
'Ի գէն, օն, փութացէք,  
Գունդ 'ի գունդ Հայ դատերք,  
Լուսովն այս նոր տարւոյս վանեմք,  
Բռնութիւն գաւ ու նենդ :

Մեր մարք, մեր քորք խոցեցան շատ,  
Ծղթայակապ 'ի գերութեան,  
Մինչդեռ մեր հարք, եղբարք ազատ,  
Սնխցիթ էին, կոյր զկուրայն,  
Արդ եւ սոքա լուսովն ուսման,  
Տեսան վէրքերն իրենց ազդած,  
Ուստի լինին մեզ օգնական,  
Առնել նախանձն արտահալած,  
Ի գէն, օն, փութացէք, եւլն :

Ազատութեան կանգնեմք դրօշ,  
Մեր իգական փափուկ սեռին,  
Տեսնեն մեր քաջ ընկերք անյուշ,  
Թայնու իրենց է մեծ բարին :  
Նոր տարւոյ զէնք առէք զինուորք,  
Մեր բառն ընենք Հաւատք, Յոյս, Սէր,  
Խմատութեան դստերք եմք, քորք,  
Այս մեզ փառք, պսակ, այս ձեզ հրատէր,  
Ի գէն, օն, փութացէք, եւլն :



## ԵՐԳ. ՄՈՆԹՈՆԻ

Հնկերք յաղթութեան ժամն է արդ հասեր  
 Մեզ կսպասեն փառք առնուլ քաջալեր  
 Սրեան ծարաւի մեր հատու սուսեր  
 Կենաց թշնամոյն թող կտրեն թելեր  
 Ո՞չ մեր ախոյեան թողին ի տագնապ  
 Զըլլանք ահարեկ մենք ի զէն ըշտապ  
 Փութանք արշաւել այր մի վեհերոտ  
 Մին օն անդր ի բաց սիրտ վաս եւ երկչոտ  
 Ի զէն, ի զէն, օն անդր ի բաց  
 Սիրտ վատ եւ երկչոտ :

Հայ եմք մեք անուամբ դիւցազն սուրբ արեամբ  
 Առինք մեք դրօչ արտսուք քաջութեան  
 Յաղթենք զինահար երկչոտ դրացիք  
 Ուր հոս այցելու են վատ գոեհիկ  
 Մեզ կանանչ դափնի եւ ծաղկանց պնակ  
 Հիւսին կարմրորայք, կռուեցէք տղայք.  
 Շեշտ սուր հարուածոյ կուրեցէք նիզակ  
 Լլայ վատին սիրտ լերդ խառնորակ  
 Ի սուր, ի սուր մղենք ի բաց  
 Այն Պարսիկ յազդաց :



ՊԱՐԵՐԳ

## ՊԻՍԳԱԼԵԱՆՑ

ԳԵՐԻՔ

Գիշերն անցաւ, լոյսն ծագեց արդ  
 Աշխատութեան ժամն է տղայք  
 Օն երկաթաց շոփնթ եւ պայթ  
 Պատկեն օրուանս այս աշխատանք :

Զի գերութեանս այս դառն կեանք  
 Է անփոփոխ բազդ եւ կապանք  
 Թէ չիք մեզ յոյս ոչ վարձ, պասի  
 Ի բաց հոգ, վիշտ, պարենք աղայք :

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Անհոգ անփոյթ եւ ձեռնունայն  
ի պարապոյ վատնեք դուք ժանդ  
Բայց ի դարձիս միւսանդամ  
Տի ճաշակէք ոյս գաւազան  
  
Օն, մի՛ ծոյլեր, անհոգ անփոյթ  
Այլ գործեծէք, դուք փոյթ ի փոյթ  
Բայց ի դարձիս միւսանդամ  
Տի ճաշակէք ոյս գաւազան

ԿԵՆ

Ել՛, դու երբէք, խիղճ այս գերեաց  
Լքանես սիրտ ո՛հ անձկայրեաց  
Զնմանիս ծանիր սոքա  
Ոչրդ իմ, ո՛հ, տես, մարդ են սոքա :

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Զի են գերութեան ենթակայ  
ԿԵՆ

Ինչ պէտք դոցա կապանք շղթայ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Զի են գերութեան ենթակայ  
Պէտք են դոցա կապանք շղթայ

ԿԵՆ

Զէ են գերութեան ենթակայ  
Պէտք չեն դոցա կապանք շղթայ

ԳԵՐԻՔ

Օն այս երկաթ ծեծենք մենք  
Որ զուր տեղը ծեծ չուտենք  
Զարնենք կարգաւ, թռաք, թռաք, թռաք  
Ծեծենք, զարնենք, թիք թռաք թռաք,  
Բայց բռնուորն ալ գնաց  
Պատեհ առիթ մեզ մնաց  
Գրկենք զիրար եւ պարենք  
Երկաթ վերջը կը ծեծենք :

Օն երգենք մենք տղայք  
Պարպենք զինւոյ զուարթ բաժակ  
Օն զրկենք մենք զիրար  
Պարենք անփոյթ անդտղար :

Գերութեանս ոյս դառն կետնք  
Անփոփիս չէ եւ կապանք  
Դոհ սրոտվ եւ զուարթ  
Օրչնենք զԱստուած մեր արդար :

Թեւ թեւ սիրտ սիրտ ՚ի մի տալով  
Պարենք ցնծանք մենք խայտալով :  
(Պար)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Թէ գաւազանա այս ձեզ բաւ չէ  
Եւ ոչ կանոնս ձեզ իրատէ  
Ապա թէ ոչ դուք համակամ  
Պիտի երթաք բանտ այս վայրկեան  
Օն կարդացէք միաբերան  
Տուէք շուտով ինձ պատասխան  
Ապա թէ ոչ դուք համակամ  
Պիտի երթաք բանտ այս վայրկեան :

ԳԵՐԻՔ.

Հինգերորդ յօդուած  
Գերիք Պիսգալեանց  
Տուժեն ծեծ ու բանտ  
Թէ ըլլան ծոյլ եւ վատ  
Փոքրիկ Պիսգալեան  
Ուտէ գաւազան  
Թէ բնաւ չաշխատի  
Բանտը պիստ՝ ձուուի  
Բայց մեծ Պիսգալեան  
Ոչ թէ խարազան  
Այլ թէ ծուլանայ  
Անօթի մնայ  
Օն այս երկաթ ծեծենք մենք . . . եւ լ . .  
Գ. Ն. ԱՇՏՅԱԿԻՆԻ

ԻԴՋ ՊԱՆԴԽԾԻՆ

Թողէք զիս անէծք , ոճիրք մշտատեւ  
Վճիռք անողոք բաղդին անարեւ  
Թողէք որ փշրեմ շղթայք իմ ոտից  
Յոր դարք աստուածոց հեծեն վշտալից  
Զի զիս մայրական կարօտ տանջէ յար  
Թողէք որ երթամ հասնիմ յԱւարայր :

Թողէք զիս օտար ալիունք մի անդամ  
Թողէք , որ սար , ձոր անցնիմ ու գնամ  
Վազեմ թեւաբաց , դեռ աշերս ի լցո  
Տեսնեմ ամսամած արեւն իմ հոգւոյն .  
Զի զիս մայրական կարօտ տանջէ յար  
Թողէք , որ երթամ մոնեմ յԱւարայր :

Թողէք , զիս անդութ աստղեր ու լուսին  
Ծաղիկ ու զեփիւռ արցունք պանդըխտին  
Թողէք , որ ծածկիմ նոճեաց շուքին տակ  
Ուր Վարդան հանդչի , ու փառաց վըտակ  
Զի զիս մայրական կարօտ տանջէ յար  
Թողէք , որ երթամ նըստիմ յԱւարայր :


Թողէք , որ գրիչս առնեմ ու քնար  
Սրտիկս ու հոգիս լարեմ վշտահար

Երգեմ, ոհ երգեմ հառաջանքս ու սէր  
Յաշխարհն Աստւծոյ, յերկիրս իմ աւեր  
Զի զիս մայրական կարօտ տանջէ յար  
Թողէք, որ երթամ ու լամ յԱւարայր

Թողէք մէն մազերս չուրջ ածիմ կարօտ  
Տեսնեմ Եղեմիս կենայն առաւօտ  
Տամ անդ սիրահար չնջիկս յետին  
Զոր Հայուն բաժակ դրած է երկին  
Բաւ զիս մայրական կարօտ տանջէ յար  
Թողէք, ալ թողէք, մեռիմ յԱւարայր

1872 Ապրիլ 12.

Ս. Ֆլուբելլ



## ՀԱՅՆ ՀԱՅՐԵՆԵԱՅ



Օտար ափունք ցրուած ի սիրո  
Ո՞վ սիրատուն իմ զաւակունքս  
Զեր Հայրենիք տրտում տիտուր  
Զեզ կը դիտէ արցունք յաջկունս  
Իմ տաճարներս սէր կը կանգնէ  
Իմ նախատինքս արձան սրբէ

Ո՞չ, այս քանի՞ տարի անցաւ

Ուխտեցիր ինձ սէր, յոյս եւ կեանք  
Ամուլ մրցում, հեռ վիշտ եւ ցաւ  
Ե՞ս իմ բաժին, այս է ձեր ջանք  
Իմ տաճարներս սէր կը կանգնէ  
Իմ նախատինքս արձան սրբէ

Ի բաց, ո՞վ դուք, որ օտարին  
Փառաց սպառույ էք ինկարկու  
Անմահութեան դրօշմ սէր ազգին  
Նախնեաց քրտինք ծախած չըքոյ  
Իմ տաճարներս դուք չէք կանգներ  
Իմ նախատինքս դուք չէք սրբեր

Անցին սպազէս անթիւ օրեր  
Ես յաւերակս նստած յերեր  
Իրեւ այրի հրոյ մատնած  
Կոյս՝ ոյր օժիտն է անարգուած  
Գոչեմ, « Իմ տաճարս ո՞վ կը կանգնէ  
« Իմ նախատինքս ո՞վ կը սրբէ »



## Ծինականք



ԱՊ.ԶԻԿ

Ինչ աննման առիթ մնէ ,  
Չը փախցընենք ձեռքէ ,  
Նստինք սա հովանոյս տակը ,  
Պատմեմ պատահածը ,  
  
Շաբաթ մնէ սրտիս մէջը ,  
Անտանելի կզզամ ցաւ մը ,  
Արտես կելեն հառաջանքներ ,  
Ասակ բան մ'ինձ չէր պատահեր ,  
Ա՛յս , վախ :

ՏՊ.Ա.3

Ինչ որ կզզաս հոգդ մնէր ,  
Բան չէ կանցնի ցուրտ ես առեր ,  
Տաք լոթով մը սիրադ գողէ ,  
Գթէդ ՚ի վեր պաղ ջուր դաշէ ,  
  
Հաղալ փանքտալ թէ որ կուգայ ,  
Չի հազաս նէ կ'անցնի կ'երթոյ ,  
Գիթդ ու բերանդ ուռեցեր է ,  
Արտիդ ցաւը հարբարիթ է :

ԱՊ.ԶԻԿ

Իմ ցաւս այդ չէ :

Երբ քեզ տեսայ անցաւ ցաւս ,  
Հրճուանք մը ազդեց սիրտս ,  
Բայց դուն ինձմէ երբ հեռանաս ,  
Ցաւեր կուգայ վրաս ,

Ոչ հաց կուտեմ ոչ կը խնդամ ,  
Միս մինակուկ կուլսմ կողբամ ,  
Պատճառն ինչ է ես ալ չիյտեմ ,  
Բայց լաւ գիտեմ որ հիւանդ չեմ ,  
Ա՛յս , վախ :

ՏՊ.Ա.3

Տուր ձեռքդ ինծի լեզուդ հանէ ,  
Լանկէկ շունչ առ շիտակ կ'այնէ ,  
Բան չէ կ'անցնի ցուրտ ես առեր ,  
Ոտամնքսդ շատ է լեցուեր ,

Մեղքէն միսէն զդուշացիր ,  
Շաբաթ մ'ամբողջ ասլուր խմէ ,  
Բայց ասոնցմէ առաջ քեզի ,  
Լուծողական դեղ մը պէտք է :

ԱՊ.ԶԻԿ

Իմ ցաւս այդ չէ :

Երբ դուն կերգես հովտին մէջը ,  
Սիրտս է արձագանքը ,  
Տիրութիւն մը զիս կըպատէ ,  
Քու ահղ զիս կ'սթափէ ,  
Գլխաւս տաք սպաղ ջուր մը կ'իջնոյ ,  
Զիզերս բոլոր կը սարսուայ ,  
Ուժէ լինկած ու անզգայ ,  
Ոտքս ձեռքս կը դողդողայ .  
Ա՛յս , վանի :

ՏՊ.Ա.3

Հարցուցածիս պատասխան տուր ,  
Բ.սէ , կուգայ վրադ սարսուռ ,  
Աչքէ գեզ մը կըպազի՞ մի ,  
Լալու ատենդ կը խնդամս մի ,  
Յանկարծ մէկը կը խածնես մի ,  
Բարձր ձայնով կը պոռամս մի ,  
Աս չէ , ան չէ , հասկա լինչ է ,  
Աս բացին բաց խենդութիւն է .

ԱՊ.Ձ.Ի.Կ

Իմ ցաւս այդ չէ :  
Գիշերները չեմ քնանար ,  
Քեզ կը յիշեմ անդադար ,

Երբոր քիչ մը աչքերս գոցեմ ,  
Ահով վեր կը ցատկեմ ,  
Սիրտս ուժդին կը բարախէ ,  
Սաստիկ կրակ մը գլուխս կերէ ,  
Ահ բարեկամ ըսէ ինծի ,  
Այս ցաւերուս պատճառն լինչ է :  
Ա՛յս , վանի :

ՏՊ.Ա.3

Թշուառական հիմայ գտայ ,  
Քու ցաւդ աղէկ մը հասկցայ ,  
Մի՞ դանդաղիր քաղաք վազէ ,  
Մուլֆաթօյի դեղ առ խմէ .  
Զերմդ կ'անցնի շուտ կը ունտնաս ,  
Մեր իշուն չափ ուժ կունենաս ,  
Միտքս չեկաւ երկու ժամէ ,  
Քու ցաւդ ամրան սաստիկ լերմէ :

ԱՊ.Ձ.Ի.Կ

Իմ ցաւս այդ չէ :  
Թէեւ այդպէս ախտեր չունիմ ,  
Սակայն պիտի մեռնիմ ,  
Գերեզմանս ձեռքովդ վորէ ,

Ջիս մէջը տեղաւորէ ,

Գթա ինծի ահ սիրելիս ,  
կեանքս, դանձս, արեւս հոգիս ,  
թէ քեզ խնդրեմ, միշտ քեզ ողբամ ,  
Ախտս սէրն է, ալ լաւ կ'զգամ ,  
Ալս , վախ ,

ՏՊ.3

Այդ քու ախտիդ խելք չը հասնիր ,  
Գնա հինգ ժամ լիճը մոխր ,  
թէ որ ատով ալ չանցնէս ,  
Ուռզես չուզես պիտի քաշես ,  
Կը զարմանամ թէ ինչ է սէր ,  
Մինչեւ հիմայ չէի լսեր ,  
Զգացածդ շուտով պատմէ ,  
Գուցէ սասափիկ կաթուած մնէ :

ԱՊ.ՁԻԿ

Իմ ցաւս այդ չէ :  
Տուր ձեռքդ ինծի, դիր սրտիս վրայ ,  
Տես թէ ինչպէս կը դողսց ,  
Միթէ քեզ ալ ատանկ չըլա՞ր ,  
Զիս տեսներ բան չես զգար ,  
Մէկդի ձգէ այդ դեղերը ,  
Եկուր գրկէ զիս անդամ մը ,

Կանցնին ցաւերս կառողջանամ ,  
Ուրախ զուարթ դուն կը գառնամ ,  
Ա՛լս , վախ :

ՏՊ.3

Թէ որ ատով կոնտնաս նէ ,  
Այս շատ դիւրին ճամբայ մնէ ,  
Եկուր ամէն օր քեզ գրկեմ ,  
Բայց չէ կեցիր ես ինչ կ'ըսեմ ,  
Ինքիր գլխուս բան չեմ ըներ ,  
Գուցէ գրկելն օգուտ չընէր ,  
Երթանք հարցնենք մեր բժշկին ,  
Միսալ բան մը չընենք կրկին :

ԱՊ.ՁԻԿ

Քահանային :      զ. Հ. ԱՇՏԱԽԻՆԻ

ՎԵՐՁԻՆ ՎԱՐԴ

Վերջին վարդ , վերջին վարդ ,  
Սիրահանիս վերջին վարդ

Նա քեզ հանեց իւր կրծից  
ինձ պարգեւեց , վերջին վարդ

Մանկութեան ոսկի ժամերն  
Անցել են անդառնալի  
Կորած սիրոյս յիշատակ  
Դու ես միայն վերջին վարդ

Գարնան օրեր անցել են  
Տօթ ամառն է ինձ էրում  
Միշտ սպասում եմ քու տեսքին  
Դուն ամառուայ վերջին վարդ :

Երջանիկ կեանքիս օրերը  
Ճաւ են տառիլ առաջիս  
Ուրիշ օրեր , ուրիշ կեանք  
Միտքըս բերիր , վերջին վարդ :

Շատ չի տեւել , կը բացուի  
Առաջիս սեւ դերեզման  
Ես աշխարհից միայն քեզ  
Հետո կ'առնում , վերջին վարդ

Բ. Յ. Պ. ՊԱՏԿԱՆԵՍՆ

## Ե ՞ Պ Փ

« ԶԱՂԱՅՊԱՆ » ԹԱՏԵՐԳՈՒԹԵԱՆ



Ջաղացքին անձինք առաքինիք  
Չունին ոչ կակիծ ոչ տառապանք  
Բայց իւրեանց խոնարհ եւ արժանի  
Հալերց վերաբերեալ աշխատանք :

Ա.յ՛, Ա.յ՛, եղբարք ընկերք գործարարք,  
Ա.յ՛, այ՛, եղբարք, չըլանք մենք անկարգ :

Լոյսն արեգական դեռ չերեւցած  
Տոպրակներու վրայ նատած  
Կընանք հանգչիլ մեզի հրաման  
Հանգիստ ընենք քանի մը վայրկեան

Ա.յ՛, այ՛ եղբարք ընկերք գործարարք  
Ա.յ՛, այ՛, եղբարք չըլանք մենք անկարգ :



Ե Բ Գ.

«ԳԻՒՂԻՆ ՍԻՐԱՀԱՐԵԱԼՆԵՐԸ»  
ԿԱՏԱԿԵՐԴՈՒԹԵԱՆ

Անանկ սէր մը կապեր եմ  
Որ ըրածս չեմ գիտեր  
Թափառական կը քալեմ  
Դիշերները չունիմ քուն  
Եւ ոչ ալ հանգստութիւն  
      կըսեն թէ արդէն եմ ծեր  
      Եւ չորս ալ զաւակի տէր  
      Սակայն միտքս դրեր եմ  
      Այն աղջիկը ինձ առնեմ  
Անանկ սաստիկ բան է սէր  
Որ իրաւունք ըը գիտէր  
Զիս կը խայտէ անդագար  
Իմ սէրս ալ անանկ մեծ է  
Աս անտառը կը վառէ  
      Բարեկամք ինձի եկէք  
      Բսածիս լաւ ուշ դրէք  
      Զի ես միտքս դրեր եմ  
      Այն աղջիկը ինձ առնեմ

ԳԻՏԵՄ ԻՆՉՈՒ ԿՅ, ՍԻՐԵՇ,

Երբ զիս կաթէն կարեցին  
Ճիշտ տասն էր խարելէզին  
Առայդ տղայ մ' էի  
Ամէն բան գիտէի  
      Աղջորիկ աղջիկ մը կար  
      Ամէն օր մեր տունն կուզար  
      Ինծի համար խենդ կը պար  
      Տունն անդամ չէր երթար  
      Գիտեմ ինչու կը սիրէր  
      Գիտեմ ինչու զիս կուզէր  
      Որովհետեւ ծակ աչքը  
      Զամիշը շատ կ'ուտէր  
Երբ զիս գալոց դրկեցին  
Աղջկանց քովը դրին  
Ճամար չի կարդար  
Խօսէի անդադար  
      Եփտիկն ալ ինձ պէս կընէր  
      Երկուքնուս խօսքը մէկ էր

Բայց սցն զիս շատ կը սիրէր  
 Քովիս չէր բաժնուէր  
     Գիտեմ ինչու կը սիրէր  
     Գիտեմ ինչու զիս կուզէր  
     Որովհետև բօսթալլ  
     Գրիչ շատ կառնէր  
 Արդ զիս շուկաց հանեցին  
 Ալ կատարե ալ ես ըսին  
     Քեզի ընկեր գըտիր  
     Աշխարհքը ըստ ձանցցիր  
     Գետրոսին հետ օր մ' ելաց  
     Կամուրջն անդին անցայ  
 Այն օրը զիս շատ պատուեց  
     Ծնկերս ու սիրեց  
     Գիտեմ ինչու կը սիրէր  
     Գիտեմ ինչու զիս կուզէր  
     Որովհետև ծակ աչքը  
     Պիրան շատ կը սիրէր :  
 Երբոր զիս նշանեցին  
 Ոտքը ձեռքը կապեցին  
     Գերի եղաց կնկան  
     Որերը կարճըցան  
     Մութն ու ըստուն հոն էի

Կանոնն առ է կըսէի  
 Զիս հաճութեամբ կընդունէր  
 Երբ պառաւն արթուն չէր  
     Գիտեմ ինչու կընդունէր  
     Գիտեմ ինչու զիս կուզէր  
     Որովհետև նշանածու  
     Մութը շատ կը սիրէր :  
 Երբ զիս ամուսնացուցին  
 Խրոֆածը գըտիս հանեցին  
 Շատ զզջացի մէկէն  
 Քուրս նետուեցայ տունէն  
     Ըսի օժիան իրենն ըլլաց  
     Թող երեսը չը տեսնաց  
     Բայց ան զիս շատ կը սիրէր  
     Հոգւոյն պէս կը պաշաէր  
     Գիտեմ ինչու կը սիրէր  
     Գիտեմ ինչու կը պաշտէր  
     Որովհետև աներեսն  
     Գաղտնիքն ինձ ըստ էր :  
 Երբ ամուրի մնացի  
 Տէրը եղայ աշխարհի  
 Աղւոր կօր կանանց  
 Կարծես աչքն եմ մոռած

Որ կողմ դառնամ կը սիրեն  
Ինծի պօչ կը խաղցնեն  
Ախ սա մարդը մեզի առնէր  
Ուրիշ բան չենք ուզեր,  
  
Գիտեմ ինչու կը սիրեն  
Գիտեմ ինչու զիս կուզեն  
Որովհետեւ ֆընտըխմիք  
Ուկին շատ կը սիրեն :

Երբոր մտնեմ գերեզման  
Ազգականներս կողբան  
Մեզք եղաւ կտրիմին  
Իշսեն ու կը ցաւին  
  
Խումբ խումբ վրաս կարտասուեն  
Հօրքուր, քեռի զիս սիրեն  
Բայց շուտ մը տուն դառնալով  
Օղիներն կը ճնկեն,  
  
Գիտեմ ինչու կը սիրեն  
Գիտեմ ինչու զիս կուզեն  
Որովհետեւ ժառանգործ  
Ժառանգս կը բաժնեն :

Ք. Հ. ԱՇՏԱԽՆԻ

## ԵՐԳ

Թնդայ կիմանց նոր Աւարայր  
Տեղատարափ թօթափի սուր սլաք  
Արիժառու երկինք մեղ արդ ալ  
Հայոց տայ յաղթանակ  
  
Ուր նետ Վարդանին թոռցեալ  
Ծեծէ պարսկին կուրծքն անխայ  
Աչեղամուռնչ տասլալին հսկայք  
Կապմենք դիականց բլուրք երկնարերձ :

Հապ օն կորիճ Հայ մանկունք  
՚ի զին ՚ի սուր ՚ի կապարճ :

Օն անդը ՚ի զին ժամ է արդ  
Զել է պատրաստ վառաց յաղթանակ  
Հապ օն ՚ի սուր, օն յառաջ  
Այդ հնուց է մեզ զրօսանք :

Ոի թալկադէմ այլ ծարաւի  
Այուշք վրէժ ճեր յարանց  
Զարկէք անցագ անդ շեշտակք

Ա երդ , սիրու ալարսկին թռող սկսուստի :  
Հապ օ՞ն կարիմ Հայ մանկունք  
'ի զէն 'ի սուր 'ի կապարձ .



## Ե Բ Գ

ՄԵԹԱՆՈՐ ՀԱՅՐԵՆԱԾԻՐԻ

Ազնի՞ւ ընկեր , մեռանումեմ ,  
Բայց հանդիսաւ եմ ես հոգւով .  
Իմ թշնամիքու ես օրհնումեմ , —  
Օրհնումեմ քեզ Ասուծով :  
Մեռանումեմ , անդի՞ն ընկեր ,  
Չ' գնահատած ոչ սրբց .  
Բայց հաւասարեաւ անձնանըէր  
Ազդիս մշակ կ' հաշուիմ :  
Ազնի՞ւ ընկեր , չը մոռանաս ,  
Անդաւաճան , ջերմ սիրով

Յո սիրել եմ իմ հայրենիք , —  
Գնա՞ւ և գու նոյն շաւդով :  
Խեղճութիւնը Հայոց սովորի ,  
Կարեկցարար մոսածի՛ր .  
Ուկէ զբացկն Եղիշեի  
Քաջ առաջնորդ քեզ ընորդի՛ր :  
Այն տեղ սուրբ կրօն , աղջ միարան  
Ազատ կամքով ու խիզճով .  
Այն տեղ վարդան , անմա՞ն վարդան ,  
իւր խնկելի Քաջերով :  
Հայրենիք , — սեղան սրբութ կան —  
Ես Աստուծոյ առաջի  
Հաս կ' ազաշեմ , շատ կ' արտասուեմ ,  
Որ ծաղէ քեզ նոր արև :  
Իմ մուերիմ , մահըս մօտ է ,  
Բայց հանդիսաւ եմ ես հոգւով .  
Որովհետեւ խիզճա արդար է ,  
Ճշմարտութեան ջատագով : —  
Ս . ՇԱՀԱՅԻ ԶԵԼԵ



## ԱՆԹԵԼՔ ՇՈՒՆ

Ճշմարիտը ահ պալուններ  
Գիշեր ցորեկ քունս եմ ծախեր  
Խնձի յարմար կին մը կուզեմ  
Առ փնտուեմ ու չեմ դաներ  
  
Տարի մ'է որ դուռ չը թողի  
Հարուստ ազքատ ամենքն դորի  
Ո՛ր աղջկան որ հաւնեցայ  
Մէկն բերնիս չափը առի  
  
Անխելք շունը անմորին  
Մաս կը յուսաց կարկանդակին  
  
Թէ որ տարիք է պատճառը  
Դոր պիտի կովեմ վախսունը  
Խնչ անխելք են ոս աղջիկներ  
Ո՞ր չեն ճանչնար եփուն մարդը  
  
Աս տարիքն է որ էրիկներ  
Լաւ կը ճանչնան կնկան յարգը  
Շատ կը սիրեն միշտ կը սիրեն  
Բայց կիները տես ինչ կըսեն

Անխելք շունը անմորին  
Մաս կը յուսաց կարկանդակին


Յոյսս կարած ճարս հատած  
Կարգուելքն ալ վազ անցած  
Եկի յուսահատ տուն դառնայի  
Կը մօտենայ մէկը ինծի  
  
Եղացը կըսէ , ինչ ես եղեր  
Պէտք է պատմես ցաւդ ինձի  
Ահ բարեկամ թող զիս կըսեմ  
Յաւս մեծ է գան ինչ կըսես  
Աղջիկները զիս չեն հունիր  
Կըսեն ծերերը չեն պիտուիր :

Աս որ լսեց բարեկամս  
Քիչ մը խնդաց , բանեց ձեռքս  
Ծաւա ատ շատ դիւրին բան է  
Բայց լսւ բանէ ստ խրատս  
Արդի աղաք ինչ որ կընէն  
Նշնը դուն ալ ըրէ մէկէն  
Ավ յաջողիս , կը կարգուիս  
Տա խոռըն ալ շուտ կազատիս  
Անխելք շունը անմորին  
Մաս կը յուսաց կարկանդակին  
  
Որ մը էլոյ Մահմաւը վաշտ

Խորի մը լսթով ես ճօվինս  
Ելայ դացի աղջիկ տեսի  
Աւ ո՞վ չտար աղջիկ ինձի  
Բայց բանթէլոնս այնչափ նեղ էր  
Որ յատակը կը պատասէր  
Ու ձայնին վրոյց մայրը եկաւ  
Ականջս 'ի վար սա խօսքն ըստ  
Անխելք շունը անմորէն  
Մաս կըյուսայ կարկանդակէն :  
Ուզեցի որ դէմքս ոռջ փոխեմ  
Կարմիր ճերմակ լաւ մը ծեփեմ  
Լայն բանթէլոնն, մեծկակ փալթօն  
Հագնիմ երթամ աղջիկն առնեմ  
Բայց ներկն այնչափ քսեր եմ որ  
Ազտոտեցի լաթերս բոլոր  
Աղջիկները սա կը տեսնան  
Աւ փափսան կըսեն խնդան  
Անխելք շունը անմորէն  
Մաս կըյուսայ կարկանդակէն  
Աւ բարկանամ թէ պար չիտեմ  
Ալիթօ, հօրա միայն դիտեմ  
Խէս ոսկիով գասարիլ բօլգու  
Արդեօք սովորիմ Զավիրաստճեանէն

Չորս ամիսէն կըյաջողիմ  
Շօթիս, լանսիէ կը սորպիմ  
Կերթամ գրկել աղջիկները  
Նորէն կառնեմ բերնիս չափը  
Անխելք շունը անմորէն  
Մաս կըյուսայ կարկանդակէն :  
Թէկթե հաւկիթ ըլլալ կու զեմ  
Որ աղջկանց աչքը մանեմ  
Բառտօն, մշուսի, որոն ժուռ մամպէլ  
Քիչ մ'ալ մանի, եանըն կաղիլ  
Չորս հինգ օրուան մէջ կը սովորիմ  
Որ սուառէները զանուիմ  
Շունշանորդի բազդու զէշէ  
Ամէն աղջիկ միշտ սա կըսէ  
Անխելք շունը անմորէն  
Մաս կըյուսայ կարկանդակէն :  
Ես փաղ անցայ կարգուելէն  
Բերանս երկցաւ կիներէն  
Ինչ որ ըրի չաջողեցաւ  
Պուակ տալով բանս բուստ :  
Հիմայ ձեզի կը խրատեմ  
Քանզի ձենէ փորձառու եմ ..  
Թէ որ կնիկ առնել կուզէք

Ոս խրատիս լու ուշ դրեք  
 Հասակ պղտիկ  
 Ունիք հասիկ  
 Կարգուեցէք, կուտան կնիկ :  
 Գ. Հ. ՌԵԺՈՒԽԵ



## Ե Ր Գ

ՊԱՆԳՈՒԽՏ ՊԱՏԱՆԵԿԻ  
 (Եղանձն ԱԵՐՁԻՆ ԱԱՐԴ)

Մըծեռնակ, ծիծեռնակ  
 Դու գարնան միրուն թըռչնակ,  
 Գլուխ ո՞ւր, ինձ ասա,  
 Թըռչում ես սցդպիս արագ :

ԱՌ, թըռիր, ծիծեռնակ,  
 Ծնած տեղս Աշտարակ,  
 Անդ շինիր քո բունը  
 Հայրենի կըտուրի տակ :

Անդ հեռու ալեսր  
 Հայր ունիմ սրգաւոր :

Որ միակ իւր որդուն  
 Սպասում է օրէ օր :  
 Երբ տեսնես դու նորա՝  
 Ինձնից շատ բարև արա',  
 Ասա', թող նըստի լայ  
 իւր անբաղդ որդու վըրայ :  
 Դու պատմէ, թէ ինչպէս  
 Աստ անտէր ու խեղճ եմ ես,  
 Միշտ լալով, ողբալով  
 Կեանքս մաշուել, եղել կէս :  
 Ինձ համար ցերեկիը  
 Մութ է ըրջում արեղը,  
 Գիշերը թաց աչքիս  
 Քունը մօտ չի գալիս :

Ասիր, որ չի բացուած  
 Թառամեցայ միացած,  
 Ես ծաղիկ գեղեցիկ՝  
 Հայրենի հողի զրկած :  
 Իեհ, սիրուն ծիծեղնակ,  
 Հեռացիր, թոիր արագ,  
 Գէպ ՚ի Հայոց երկիրը,  
 Ծնած տեղս—Աշտարակ :

## Ե Ր Գ

ԱՌ ՍԵՐ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Օտար երկիր թափառած  
 Անդուն աչօք կամ ցաւած  
 Իմ սիրելոյս կարօտցած  
 Չըկայ մէկն որ կարեկից  
 Բլայ ցաւած իմ սրտիս  
     Ով Հայրենիք իմ սիրուն  
     Ա՛հ , տոչորէ զիս անունդ  
 Արդեօք պիտի չը տեսնեմ  
     Քու լուսավայլ զուարդ դէմքէ  
 Հառաջանք բխոր ՚ի սրտէ  
 Արտօսր հեղում աշերէս  
 Իմ սիրելոյս կարօտցած  
 Չեն ինձ երբէք միսիթար  
 Թոկի պատիւ սէր օտար  
     Այլ ես անոր սիրուն զոհ  
 Կըսեմ զամէնքն սրտով գոհ  
 Միայն թէ յոյս մ' ունենամ  
 Իմ սէրս տեսնել միանդամ  
     Ա . Պ . Պ . Փ Ա Փ Ա Զ Ե Ա Ե

## Ե Ր Գ

ԱԻԱՋԱԿԱՊԵՏ ԵՒ ԱԻԱՋԱԿՈՒՆԻ

ԹԱՏԵՐԳՈՒԹԵԱՆ

Թնդացէք ձորք , թնդացէք դաշոք  
 Աւազակաց գնդակներէն  
 Արեան գետեր վազեն առատ  
 Մեր անգրէալ հորուածներէն  
 Թող գունդագունդ իշնան տապաւու  
 Որք դաւ գնեն աւազակաց  
 Խումբ և կայծակ ահեղ ՚ի մարդ  
 Մեր զբոսանք են գերազանց

Կ'երդնուք ընկերք  
 Կերդնումք Մատրէն  
 Պատերազմիք  
 Մինչեւ ցմահ

Ազատ ըլլանք , միշտ ազատ  
 Թողան մենէ թագաւորք  
 Մեր յազմթութեան դրօներ  
 Ջվան իրենց շիրմանց վրայ

## Ե Ր Գ

• ՀԱՂԱՅՊԱՆ • ԹԱՏԵՐԴՈՒԹԻՒԱՆ

Ահա դիւրաւ ես արդէն  
կտնցնիմ չուանին մէջէն  
կը ցատկեմ տուանց իշնալու  
կը յուսամ իւր աչքն մտնելու  
Աղջկան աչք մտնելու  
Վարդ մ' ինձ խոսացաւ տալու  
Բայց թէ որ այն վարդին տեղ  
ինծի իւր սիրտ տար անմեղ  
կը վախնամ ես մեռնելու  
յօնդ ութենէս մեռնելու

Այո՛ , այո՛ , պարոններ  
Նախանձոտ սիրահարներ  
Գիտի կարգուիմ և ես  
Ավկուսթ օյին հետ վերջառիւ

~~~~~

## ՊԱՐԵՐԳ

### ԲՈԼՈՆԻԱԿԱՆ

#### ՕՐԻՈՐԴՔ

Ունինք բոժոժ փոքրիկ  
Հնչեն ճայնեն քաղցրիկ  
Սովաւ որսանք զմարդիկ  
Ն'Այրենք իրենց սրտիկ ,  
իրենց սրտիկ :

Բոլոնիկան այս հանդէս  
Յաջող խալ մ'է և շահ մեզ  
Թող գան սիրողը ասպարէզ :

Փետտենք սոդտենք հաւու պէս  
Տգեղն հարուստ միասիս  
Գոչեմք , կեցցէ Բոլոնիական հանդէս  
Որ տայ ոսկի մեզ :

Ճամադիրք և սիրողք  
Յուսատու կրեն դողք  
Աէր ի սիրտ խմբովին

Հոս դիմեն խնդադին :  
 Պարդեօք թանկագին  
 Որսալ սէր գեղեցկին  
 Բայց յետոյ ձեռնունայն  
 Առանձին տուն դառնան :

ԵՐԻԾԱՍԱՐԴԻՔ

Ունինք ոսկի փայլուն  
 Հնչեն ձայնեն քաղցրիկ  
 Սովու որսանք զաղջկունս  
 Եւ զկանայս 'ի մեր կոյս ,  
 ի մեր կոյս :

ԽՄԲԵՍԿԻՆ

Բոլոնիական այս հանդէս  
 Յաջող խաղ մ'է և շահ մեղ  
 Թող դան պարողք ասալարէզ :  
 Փետտենք սոդտենք հաւու պիս  
 Տդեղն հարուստ միապէս  
 Գոչեմք , կեցցէ բոլոնիական հանդէս  
 Որ ետ առիթ մեղ :

( ՔԱՆՔԱՆ )

ԵՐԻԾԱՍԱՐԴԻՔ

Հաւատարիմ տարփաւորք

Արբազան կրեն դոզք  
 Աէր ՚ի սիրտ խմբովին  
 Հոս դիմին խնդադին :  
 Յուսալով թէ միոյն  
 Արժանանան սիրոյն  
 Բայց յետոյ կուրութեան  
 Լան զկորուստն ընդունայն :

ԱՄԵՆՔԸ

Կը ըցենք , կը գգուենք  
 Ամենքն ալ կը խարենք  
 Կը պադնենք , կը դրկենք  
 Խելքերնին թուցունենք ,  
 Թուցունենք :

Բոլոնիական այս հանդէս , և լու .  
 ( ՔԱՆՔԱՆ )

ԱՄԵՆՔԸ

Ամառնային այս զբօսանք  
 Վիրոյ զողին է սպատրուտկ  
 Թէ մթին մէջ ունի աչք , աչք  
 Անշուշտ ձղէ որմն իւր ճանկ :

Փայլուն դէմքէն խափուելով  
 Յայտնէ իրէն սէր զորով  
 Արշալուսոյն երբ տեսնայ

ՕՐԻՈՐԴԻՔ

Պատաւ կին մը կը գտնայ

ԵՐԻՏԱՍԱՐԴԻՔ

Եերուկ մարդ մը կը գտնայ :

(ՎԱԼՅ)

Ինչ ծաղրելի առուտուր

Օրուան մը մէջ սէր առ տուր

Նաթի նման գործածէ

Քսէ գետինն ու հինցուր

Հագիր թոթվէ մաշեցուր :

Բոլոնիական այս հանդէս , և լ :

(ՔԱՆՔԱՆ)

Խենթ են կանացք հաւասար

Երբ ըսածնուս չեն հաւատար

Տգեղներէն աւելի

Գեղեցիկ մը չեն գտնար :

Անոնց գոյնն է բնական

Բայց անոնք ալ հպարտ կը լան

Ալ աղեկ է որ սիրենք

Կանանց պատկերը միայն :

(ՎԱԼՅ)

Ինչ ծաղրելի առուտուր

Օրուան մը մէջ սէր առ տուր

Կոշի նման գործածէ

Քսէ գետինն ու հինցուր :

Բօլոնիական այս հանդէս , և լ .

(ՔԱՆՔԱՆ · ԲՈՂԻԱ)

Դ. Հ. ՌԵՑՈՒԻՆ

## Ե Ր Գ

ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՄԵԾ ՎԱՀԱՆԻ

ՊԱՏԱՍԽԱՆԸ

(ԵՐԱԿ ՃԻՄԻ ԷԼ ԼՈԵՆՔ)

Հիմի է<sup>o</sup>լ խօսենք , եղբարք , հիմի<sup>o</sup> չլ ,  
երբ ընտանեկան երկարակութեամբ  
Ուրիշ բան չունինք , բոյց իրար գտել ,  
Եւ սարսափելի ազգուրացութեամբ  
Մեր նախնեաց ուխտը ուաքով կոխել ենք ,  
Հիմի է<sup>o</sup>լ խօսենք :

Հիմի է՞լ խօսենք , երբ քաջն վարդան ,  
և աթուուն հազարից , հազարով մնաց ,  
Մինչ մնացել էր Պարսից լոկ մատեան  
գունդը , մեր վաթուուն հազարի գիմաց .  
Երբ մեր վատութեամբ՝ ո՞զ կորուսել ենք .  
Հիմի է՞լ խօսենք :

Հիմի է՞լ խօսենք , երբ օտարից շատ  
Մենք ենք մեր ազգի արխանը խօսում ,  
Սոխրատնով լցինք Դուին , Արտաշատ ,  
Շխի մէջ կորաւ խաչն եկեղեցուն ,  
Երբ այս ամենը մենք կատարել ենք :  
Հիմի է՞լ խօսենք

Հիմի է՞լ խօսենք , երբ հրապարակում ,  
Պարսիկը առակ արել է Հային :  
«Եթէ Ասորու նման աշխարհում՝  
Զկայ մի վատ ազգ , բայց , քան Ասորին ,  
ի՞ւ վատ է Հայը» , մենք այս տանումենք ,  
Հիմի է՞լ խօսենք :

Հիմի է՞լ խօսենք , երբ իշխանութիւն  
Ծախումէ անարդ հոցկատակներին ,  
Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխին  
Եւ մեջ կարծումն հող իրենց ստքի :

Ու մենք մեզ կոխող ստքը լիզումենք .  
Հիմի է՞լ խօսենք :

Հիմի է՞լ խօսենք Ֆրք Վուսաւորչի  
Բնիկ ժառանգի թեւերը կտրած ,  
Անարդ Պարսիկը այս ու այն թեմի՝  
Կարգումեն այսօր ըստ իւր չար մտաց  
Եւ մենք դեռ՝ «կեցցէ արդին» գոռումենք .  
Հիմի է՞լ խօսենք :

Հիմի է՞լ խօսենք Ֆրք ձեռք ենք տալիս ,  
Երբ ողջունումենք մենք այդ չքերին ,  
Որ գրան շուն են , և մեզ տեսնելիս՝  
Շուտ դիմակները դնում երեսին  
Այդպիսիներին դարձեալ պատվումենք .  
Հիմի է՞լ խօսենք :

Եւ մեր երեսին չմնաց մի կաթիւ  
Ամօթի սուրբ ջուր որ բերան բանանք :  
Ո՛չ թէ չենք ուզում հողէց հող կորչիւ  
Թշնամու արիւնով մեր թրին ջուր տանք  
Ազդ եկեղեցի փրկենք ազատենք  
Ապա թէ խօսենք :

Մ. ՆԱԼԻՍՅԱՆ ԴԵՍՆՅ



## ՔԹԵՆ ԴԵԳՈՀ ԱՂՋԻԿ ՄԸ

Վի՛ ծաղրէք զիս ով պարոններ  
 Հարցուցէք թէ ինչ եմ եղեր  
 Անտանելի ժանտ ցաւէ մը  
 Հանդիատ չունիմ մէկ բռակէ մը  
 Սոխակի պէս ձայն մ'ունէի  
 Ուրախ զուարիթ միշտ կ'երգէի  
 Քաղցրիկ ձայնիկս ո՛հ մարեցաւ  
 Աղուափ ձայնին նմանեցաւ :


Վարդի նման աղջիկ մէկի  
 Անուշ հոտեր կը բռութէի  
 Վարդի մը պէս շուտ բացուեցայ  
 Վարդի նման ալ թռումեցայ  
 Ով որ տեսներ զիս կը սիրեր  
 Հետո նստիլ խօսիլ կուղէր  
 Հիմայ երես կը դարցունեն  
 Քիթդ զուռնաց չալէ կըսեն :

Վարոնի մը շատ սէր տուի  
 Հողիս պէս կը սիրէի

Կա ինձ համար ես ալ անոր  
 Պատառ մ'էինք կըսր աղւոր  
 Պարոնը ինձ սրդողեցաւ  
 Տուած երդումներն ալ մոռցաւ  
 Որդիչի մը զնաց փակաւ  
 Քիթդ յաւալ չալէ ըստաւ :  
 Ափսոս սէրն ալ իմ կետնքիս պէս  
 Գնաց անցաւ շուտ մը այսպէս  
 Առանց սիրոյ կինը ի՞նչ է  
 Աղոր տեսնքով խակ տանձ մնէ  
 Կը սիրեն զիս և կը զգուեն  
 Աղւորիկ ես լսու ես կըսեն  
 Բայց մէյ մը որ ձայնս լսեն  
 Ասյ վայ աս ի՞նչ բան է կըսեն :  
 Ես միշտ սիրել սիրուիլ կուզեմ  
 Խաղալ խնդալ շատ կը սիրեմ  
 Գեղեցիկ մէկը որ տեսնամ  
 Անոր համար հոգի կուտամ  
 Զիս սիրողներ խխտ շատ ունիմ  
 Գործի դալիք մէկը չունիմ  
 Շատուրն զիսեմ որ զիս կուզեն  
 Ո ակայն քիթը կաւրէ կըսեն :

Գրացիս օր մը զիս ստիպեց  
իրեն տունը հրատիրեց  
Աղջիկ տղայ լեցուեր էին  
Հոն ինձ երգ մը կանչէ ըսին  
  
Բայց երբոր ես բացի բերանու ։  
Եւ սկսայ հնչել ձայնս  
Քա վոյ լսեն աս ինչ ձայն է  
Կարծես դիմու խաւալ չալէ  
  
Կազմէմ ձեզ ո՛ պարոններ  
Բոէք ինձ ինչ պէտք է ընել  
Վորս ջուբը դնեմ, ինչ ընեմ  
Թէ ոչ քիթէս արխւն առնեմ  
  
Ասանկ երթաց բանա դէշ է  
Ղ ախնամ մէկը զիս չը պիտի առնէ  
Խերն անիծեմ այս քթին օր  
Ամէն առնեն դործո կարէ

Թ. ՆԱԼԵԱՆ



ՄԵՌՆԻՆՔ Ա. ՉԱՊՐԻՆՔ

Հայե՛ր, ա՛լ մեռնինք, մահն է մեր բաժին  
Չապրինք ա՛լ բնան, յաղթեց թշնամին  
Չունինք ոչ դրօչ, ոչ թագ, դահ և սուր  
Եղմապատ գերի, ցեղոր ապրինք ՚ի զուր  
  
Մեռնինք, ա՛լ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք. . .  
  
Չունինք՝ ոչ սպաշտան, խելք, սիրու, մէր և ջան  
Այս է մեր ներկան . . . թէ այս ապագան  
Թող բայցուին հողեր, քարեր ծածկեն մեզ  
Արեւ մեր աչաց, լուսին չատ է մեզ  
  
Մեռնինք, ա՛լ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք. . .

Չունինք՝ ոչ փափաք, գիւտ, արհեստ և գանձ  
Աղքատ ենք ըստրուկ, մուրամք մեր զհաց  
Փետակնք մեր մազեր, սպատուենք մեր կողեր  
Արժան է մեզի, մենք մեղին, դոր ծեր  
  
Մեռնինք, ա՛լ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք. . .

Չունինք մի պղեր», ազգասէր, արի  
Չկան և զինուորք, պաշտպան Հայ տղզի  
Զի օտար շուքեր, փառքեր ընդունայն  
Փոխեցին սրտերն, եղան մեղ դրուժան  
Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Չունինք ոչ կրօն, միութիւն և կապ  
Քակեց մեղ գաղանճ, եղանք ուժաթափ  
Հայն՝ Հայուն գողցես խարդախ և օտար  
Հայ կանայք օտար, Եղու, սիրտ օտար . . .  
Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Չունինք խիղճ, հաւտոտք, չենք վստահ յիրեար  
Կործանեմք զիրեար, պառակտեմք զիրեար  
Անօդուտ լինին, զործ, ձեռնարկ Հայոց  
Որպէս ցեցք, ուտիչք, վերջ տամք մեր գործոց  
Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Չունինք ափ մի հող, ջուր, օղ և մարմանդ  
Գուշ, տատասկ գննիկ, ցանուեր է մեր դաշտ  
Քրտանց տեղ արիւն հոսեն մեր ճակատը  
Մաշեց մեր ոսկերք ընտանի խեռ, դաւք

Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Չունինք մի օրբան, կորաւ Հայրենիք  
Թափառինք չուառ, մեղ բարձ են քարինք  
Չունինք գերեզման, ցողն է մեր պատանք  
Չունինք հողի ալ, կղերն է մեր հրեշտակ  
Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Ո՞ւր այն Հայրենիք մեր դրախտավայր  
«Դայցք» ոչխարազգեստ տուին զայն յաւար  
Ազգութիւն, կրօնք իրար խառնեցին  
Օտարաց երկիր մեղ ցիր ցան ըրին  
Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Ո՞ւր այն վրկարար Հայկեանց «ակզբունք»  
Չունինք արդար արհեստ անարատ ուսմունք  
Կղերն է յամառ, ժողովուրդն յիմար  
Չունինք հանդիսաւ հաց և ջուր զովարար

Մեռնինք, ալ չապրինք մահն է մեր բաժին  
Ո՛հ, այս մեռնինք, թող խնդայ երկինք . . .

Վերցաւ կարդ, օրէնք և գործ Ազգային

Չունինք Աղղապետ , ծառայ՝ են բաղդին  
Չունինք մեծ ժողով . . . ո՞ւր Անդամիք Աղղին  
ինչ արդիւնք տեսանք , բայց թէ վատնեցսն

Մեռնինք , ալ չապինք մահն է մեր բաժին  
Ո՛հ , այս մեռնինք , թողինդայ երկինք . . .

Արհեստ օտարին և շահ ու վաճառ  
Օտարին Զատիկ , իսկ Հայոց աշխար  
Ո՛հ , գժբազդ վիճակ , անմիտիմար կեանք  
կոճ , աղէտք , սուդ , վայն , են Աղղին ժառ անդ

Մեռնինք , ա'լ չապինք մահն է մեր բաժին  
Ո՛հ , այս մեռնինք , թողինդայ երկինք . . .

Բայց չէ' , չէ' Եղբարք , տակաւին ապրինք  
Ապրինք՝ որ բառնամիք այս վատ նախատինք  
Թէ յոյս մը չունինք , դէթ շարժում մունինք  
Ասով թող սատկին մեր օձ թշնամիք

Ապրինք , ո՛հ , Եղբարք դեռ հոգի ունինք  
Սուրբ է մեր փրէժ , առնունք ու մեռնինք:

Բանամք դպրոցներ , փորձեմք միանդ ամ  
վէրջինն է այս փորձ , վէրջին ճգնած ամ  
բանի մը միլիօն Հայոց փրկութեան  
Այս է դեղ , դարման , այս է այս ճամբան

Բայց թէ մի վայրկեան , մի օր յատաղենք  
Ահօթ մեղ՝ Հայե՛ր , մեռնինք , ալ չապինք  
Գ. Հ. ԱՇՏՈՒԻՆԻ

## Ե Ր Գ

Մ Ի Ի Թ Ա Բ Դ Ի Ի Ց Ա Զ Ե  
ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

Արդ ժողովեալ արեդական  
Ջլցո յերկրէ որով զաշխարհ  
Այլ անցնելով սեաւ մթութեան  
Աղղէ զտասն յաւուրց կատար

Այլ զղարձին իմ սիրելցոյս  
Վաշտակայ ոչ տայ տարտկոյս  
Ով սէր , աշխարհ անարեդակ  
Կինիլ , բայց ոչ առանց քեզ կեանք

## Ե Ր Գ

«ԶՈՐԵՊԱՆ» ԿԾՏԱԿԵՐՊՈՒԹՈՒՆ

Ընկերակից պառկինք քնանանք  
 Չորեսկանի վայել քունքաշենք  
 Քունը կուտայ մարդուս հանգիստ կեանք  
 Այնողէս մենք միշտ քաջ առողջ կը լինինք  
 Օր օր օր օր օր օր օր

Մեր ջորիներն այսպէս մըթին  
 Ախոռին մէջ քաշուին պառկին  
 Արդ անոնց պէս մենք հոս անոնք հոն  
 Խորխորալով քաշենք անուշ քուն :

Օր օր օր օր :



## ԹԵԹԵԼԻՆ ՍԻՐԱՀԱՐԾ

Փայլուն աչքով փաքր ոտքով  
 Կարմրուկ աղջիկ մ'երբ տեսնեմ  
 Չեմ դիմանար ու փութով  
 Արտաս իրեն կը բանամ

Քաշուին ինչ է չեմ գիտեր  
 Ետիս առջիս չեմ սեպեր  
 Խաւ և ելլէ զիս չախէ  
 Կուզեմ մ'էյ մը զայն գրկել :

Խնճչք հարսնիք անուան տօն  
 Պարահանդէս կամ թատրոն  
 Հրաւերի չեմ նայիր  
 Վերս կը նետուիմ սանֆասօն

Քաշուին ինչ է չեմ գիտեր  
 Քաւալիեռն ալ չեմ սեպեր  
 Խաւ և հրէ ու մշտէ  
 Կուզեմ քոռթէս սղմուտել :

Գիշերները քուն չունիմ  
 Փողոցները կը շրջիմ

ԱՌ ՔԱՎՈՒԹԻՄ աղջկանց  
Խօսք կը նետեմ հեռուանց

Քաշուիլն ինչ է չեմ գիտեր  
Պատիւն ինչ է չեմ սեպեր  
Ուէ և կիցով թուրս նետէ  
Կուզեմ զանոնք կսմտել :

Վմեն աղջկանց ծանօթ եմ  
Ըաբար բունջեր զրկած եմ  
Վմենուն ալ նամակով  
Կեանքս ուխտել զոհած եմ

Քաշուիլն ինչ է չեմ գիտեր  
Խիպ ու ամօթ չեմ սեպեր  
Ուէ և երեսս թուրսնեն  
Կուզեմ զանոնք համբուրել :

Դեռ մեկանօր նոր հարս մը  
Որ էրկանն հետ կը շրջեր  
Քացի ըսի կամաց մը  
Վշոր էրիկ չետ առեր

Քաշուիլն ինչ է չեմ գիտեր  
Մահը ինչ է չեմ սեպեր  
Օի ամէն օր շարունակ  
Ես սովրած եմ ծեծ ուտել :

## ՍԻՐԵԼՆ ԻՆՉ ԲԱՆ Ի

Պետրոսն ինձ կուգար մէկտեղ կ'էլլէինք  
Դաշտին վրայէն ծաղիկ ժողուէինք  
Բայց թէ որ օր մը չիկար զիս տեսնէր  
Զիյտէմ ինչու սիրոս կը կոտրեր

Աիրելն ինչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաքեմ արդեօք հիւանդ եմ :

Եայիս օր մ'ալ վարդ մը ինձ բերաւ  
Վշոր հստ ունի հոտուբսայ ըսաւ  
Երբոր ինդալով գլուխս ալ գրաւ  
Զիյտէմ որ ինչու սիրոս բան մ'եղաւ

Աիրելն ինչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաքեմ արդեօք հիւանդ եմ :

Երբոր անկողին մտայ քնացայ  
Ա արդը միշելով նորէն արթնցայ  
Վէքէս անդադար արցունք կը վազէր  
Զիյտէմ որ ինչու քունս չէր տանէր

Աիրելն ինչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաքեմ արդեօք հիւանդ եմ :

Կուզէի առառուն Պետրոսը տեսնել  
Դվյակուն եկածը իրեն ալ պատմել  
Տայց երբոր առառուն եկաւ դիս գտաւ  
Չիյտեմ որ ինչո՞ւ լեզուս կապուեցաւ

Արելն ի՞նչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաշեմ արդեօք հիւանդ եմ :

Երբոր վարպետը զանիկայ ծեծեր  
Դմին սրտէս ալ արիւն կը քալէր  
Մէկտեղ կուլայի մէկտեղ խնդայի  
Չիյտեմ որ ինչո՞ւ ասանկ կընէի

Արելն ի՞նչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաշեմ արդեօք հիւանդ եմ :

Երբոր հայլիին դէմը կայնէինք  
Իրարու երես միշտ կը նայէինք  
Այշելով բնաւ չէի կշտանար  
Չիյտեմ որ ինչո՞ւ ձեռքս կը դաղար

Արելն ի՞նչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաշեմ արդեօք հիւանդ եմ :

Ճաշի ժամանակ մէկտեղ նստէինք  
Սօխ սխտոր, պանիր համով կուտէինք  
Տայց երբոր ինքը հոն քովս չըլլար  
Չիյտեմ որ ինչո՞ւ փորս կուշ կըլլար

Արելն ի՞նչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաշեմ արդեօք հիւանդ եմ :

Հիմայ ամիս մ՞նէ որ դուրս գացեր է  
Գիտես թէ ինձի երսուն տարի է  
Ուն որ քառսուն ալ անցնի չը տեսնամ  
Չիյտեմ որ ինչո՞ւ չը պիտի մոռնամ :

Արելն ի՞նչ բան է բնաւ չգիտեմ  
Ըսէք կ'աղաշեմ արդեօք հիւանդ եմ

Մաքէս ըսի սա թուղթը գրեմ  
Ըսեմ թէ զինքը շատ կարօտցեր եմ  
Ու թէ որ ինք ալ պատասխան գրէ  
Ճորլս ու մօրլս ձեռքը չի դրկէ

Արելն ի՞նչ բան է բնաւ չգիտեմ  
Հիւանդ եմ արդեօք, մօրլս հարցընեմ :

Գ. Հ. ՌԵՏՈՒԽԻ

## ՃԵՐՈՒՆԻՆ

Ես եի առոյգ պատանի  
Ժառչոց նման թռչտէի

Ուր կամէի անդ բունէի  
Հանդիստ ու Ճոխ կեսնք վարէի :

Այս ամենը երբ կը յիշեմ  
Երդի լիճակս կը բաղդատեմ  
Ետիս դառնամ կը բնտոեմ  
Ոչ կղգամ թէ ծերացեր եմ :

Այս պաղալից ծառոց վրայ  
Զայլանօք թռայ հասայ  
Մին կծծէի մին խղէի  
Այս ամենուն ես տէր էի :

Ոչ ասոնց ամէնքն ալ անցան  
Արդակազատ թռչնոց նման  
Թոռչեմ պառնամ միշտ նոյն տեղն եմ  
Ու ամեն օր նոյն հաց կուտեմ :

Թռչոտելով թռչոտելով  
Հանդիպեցայ ոստ մը մեղրով  
Ընդունեցի ես զայն սիրով  
Մեղրը հատաւ մնացի փայտով :

Փետուրներս մեղրոտեցան  
Եւ այն ոստին վրայ փական  
Ալ թռչիլն ինձ արգիլուեցաւ  
Վզատութիւնս կորսուեցաւ :

Կը տեսնեմ զձեզ ով պատանիք  
Օի վայելէք ամն բարիք  
Վզատութեան յարգը ճանչթէք  
Մեղրէ ոստին վրայ մի նստիք:

Յ. ԱՃԵՄԵԱՆ

ԵՐԱ.ԺՇՏՍՈ.Յ ՖԱԹՈՒԻՍՈ.Ն

Դեռ մանուկ էի ծնողս ինձ կրսէր  
Գնա գործ գտիր ինչու ես նստեր  
Եթէ այսպէս գուն միշտ տունը նստիս  
Գիտցած ըլլաս որ ծեծով կը մեռնիս :

Ծուահատելով ելայ ես գացի  
Գործ գտնեմ ըսի ըլլամ շուկացի  
Խենդ ես ծօ տղայ ուր է գործ հիմայ  
Ըսին պուալով կորսուէ գնա :

Քարս հատնելով մտմուռքս առաւ  
Ինչ պիտի ընեմ թէ ըլլամ շուտ պառաւ  
Օչ մինչ ետքը թէ ես անդործ մնամ  
Կարդուիմ ալ նէ խայտառակ կը լլամ :

ՎԼ գլուխս ես ամեն դի զարկի  
Որ բարեկամ մը գտնեմ խելացի  
Արձարան նստած եքք կը մտածէի  
Տեսայ ծիածան որ ինձ կը նայի :

Կարդալուս ատեն բան մ'աչքիս դպաւ  
Մեյ մ'ալ ինչ տեսնեմ ո, վարդովեան  
Առորագրութեամբ մեկ յօդուած մը կար  
Դերասանութեան հրաւեր կը կարդար :

Կեցայ մեյ մը դիս դիտեցի  
Ս.յս պաշտօնին յարմարուցի  
Շուտով ելայ թատրոն դացի  
Որ քիչ մ'ստակ ճարեմ հացի :

Դերասաններ երբ զիս տեսան  
Մէկ մէկու երես նայեցան  
Ռւսիկ եկաւ այս շան տղան  
Ըսելով զիս նախանձեցան :

Մէկէն ձեռքս մաս մը տուին  
Կարդա աս որ փորձենք ըսին  
Ասդիս անդին հրմիկեցին  
Չինքս դտայ վերայ բեմին :

Վրաժտաց որ նայեցայ  
Միտքս դրի սորվիլ նօթա

Ոչ այս ինչ դիւտ զըր ես գտայ  
Ըսի մտքէս ու խենդեցայ :

Վոի թումպօմ ու փչեցի  
Պօմ պօմ պօմ մում ձայն հանեցի  
Վիօլինը վեր վերցուցի  
Նի նի նի նի ճըռընչեցուցի :

Գլառիօն ինձ կը նայեր  
Կուկովիկիօ եմ չես ուզեր  
Պօմպառածն ալ միւս կողմէն  
Պա պա պա պա պուալ կուզէր :

Ա իօլինչըլմն կարձ հասակով  
Վիա նիս նիս նիս թոթովելով  
Քօնթրա պասն միշտ խաղալով  
Էօչէ ու հա կուգար իմ քով :

Թռամրեթան կատղած կերգեր  
Թռամպօմ թռամպօմ զիս չես զարներ  
Թմիուկն փորը լաւ մը ուռած  
Պօմ պօմ պօմ պօմ ձայներ ձգած :

Ինչու զիս ալ ով ապերախտ  
Զես տեսներ որ հոս տեղը անխախտ  
Քեզ կսպասեմ զիս չես զարներ  
Պօմ պօմ պօմ պօմ ձայնս հաներ :

Այս արհեստին մէջ մնացի  
Որ սորվիմ ըլլամ խելացի  
Ստակ ճարեմ վասն հացի  
Ճմէն հովի բերան բացի :

Տասը տարի համբերեցի  
Հով կը ելով համբաւ տոի  
Ստակի տեղ առաս համբաւ  
Ճափ կէցցենէր ալ բաւ է բաւ :

Բայց ես միտքս դրեր եմ որ  
Կանցնին օր մը ասոնք բոլոր  
Թատերասէր պարսները  
Քաջալերեն մեր ձեռնարկը :

Ս. Պէտական



## ՄՐԳԱՎԱՃԱՐ

Արթնցիր տիկին քունէդ  
Մրգավաճառն եկու  
Ու թօմպուլիկ զաւկըներուդ  
Փայլուն ու թարմ մերդ բերաւ  
Աժան աժան տամ պիտի  
Որ սակառ շուտ պարպուի :

Օ միւռէն բերել տուի  
Խոշոր հատիկով նուռը  
Թէ անուշ և թէ թթու.  
Որնոր կուզես զայն առ դու

Չառնես նէ ալ մէյ մը տես  
Երթամ նէ ետ չեմ դառնար ես :

Եշափայէն նոր զրկեցին  
Գլխուս չափ բօրթուկալներ  
Երբ մէկ հատ մը կեղուեցի  
Բերնիս չուրերն կը վազէր

Եթէ կուզես մէկ հատ առ  
Բայց բոյորէն վար չեմ տար :

Ենմահական հոտ բուրէ  
Խնձորն Ամասիայի  
Որ աղէկ մէզէ կը լլոյ  
Անուշիկ մաստիքայի

Թէ օդի չեմ գործածեր  
Մաղմաղի մէջ եփէ կեր :

Հապա այս մեծ սերկեւիլ  
Որուն նման տեղ մը չկայ  
Թէ ինձի չես հաւասուր  
Եկի մերվախօշ գնայ

Չես երթար նէ ասկից առ  
Խամբը խութը խած տէ կեր :

Վորոցայ կարագի նման տանձս  
Որ կ'արժէ բոլոր գանձս  
Հաստ մ'առ կեր լաւ մը փորձէ  
Թէ ակռաներդ կարծր է

Չառնես նէ ալ մէ յմը տես  
Երթամ նէ չեմ դառնար ես :

Հոդիս բերանս եկաւ  
Մինչև որ գտայ այս նուշ  
Կոտրէ կեր չամբը չութը  
Երակներդ կաթ լեցուր

Չառնես նէ ալ մէ յմը տես  
Երթամ նէ չեմ դառնար ես :

Վայսօր ծառէն առի վար  
Այս ընկուզ կարծր ու թարմ  
Որ պիստակի պէս լեցուն  
Եւ նուշէն վար չի մնար

Չառնես նէ ալ մէ յմը տես  
Երթամ նէ չեմ դառնար ես :

Դեռ ո՞ր մէկ մ'իրգերս գովեմ  
Շուտի կաղինս թէ չամիչս  
Թէ Պրուսայի շագանակս  
Կամ Համեն բերած արմաւս

Ամէնքն ալ անուշ ու թարմ  
Ռւտես նէ դու կառնես համ:

Ժէ քու ուզած մ'իրգերդ  
Սակառիս մէջ չունիմ ես  
Այսօրուընէ ապազրէ  
Վաղն առտու կը բերեմ քեզ

Ամէնքն ալ անուշ ու թարմ  
Ռւտես նէ դու կառնես համ:

Տես կշառս ալ ինձ նման  
Մազի չափ ծուռ մուր չունի  
Մանաւանդ տրամներս  
Որ ցորեն մը պակաս չունի

Ըժան աժան տամ պիտի  
Որ սակառս շուտ պարպուի :

Իսկ թէ առնելու միտք չունիս  
Մեղք եմ մի վար գներ զիս  
Կանուխէք երթամ գործիս  
Հաց ճարեմ իմ տուտուիս

— 8 —  
Զի թէ պարապ տուն դառնամ  
Հեմ ծեծ հեմ դուրսը կը մնամ:

Ա. ՌԵՏՈՒՆԻ

## ԱՐԻՈՐ ՆԻԿՈՂՈՍ

Խնձի կըսեն պարոն Նիկողոս  
Օրթագիւղի աղւոր խօսօղ  
Խնձի համար շատ աղջիկներ  
Կրնեն անուշիկ աչքեր  
Ով չը զաբնուիր իմ հասակիս  
Պիւլպիւլի պէս քաղցր ձայնիս

Մէջ մ'ալ նայիս գան աղջիկներ  
Խնձի համար իրար կըսեն  
Ի՞նչ աղւոր է, ի՞նչ աղւոր  
Պյը պօսը փառաւոր :

Լիրակի օրեր երբ զարդարված  
Կարմիր կուալամ ձեռնոց դրած  
Աղջիկներ պատուհան նստած  
Ես ալ աղւոր ձիու վրայ հեծած  
Ահա կըսեն Նիկողոս աղան  
Մէկզմէկու կ'անցնին կիյնան

— 95 —  
Մէջ մ'ալ նայիս գան աղջիկներ  
Խնձի համար իրար կըսեն  
Ի՞նչ աղւոր է, ի՞նչ աղւոր  
Պյը պօսը փառաւոր :

Տօնի օրեր ուրիշ եմ բան  
Չըկայ գիւղը ինձի նման  
Մազերս ֆլիւզէ ականչս ի վեր  
Կլօրիկ կլօրիկ պուքլէնէր  
Ես ալ անոնց վարէն ի վեր  
Մէկէն ի մէկ կըսեմ աչքեր  
Մէջ մ'ալ նայիս գան աղջիկներ  
Խնձի համար իրար կըսեն  
Ի՞նչ աղւոր է, ի՞նչ աղւոր  
Պյը պօսը փառաւոր :

Վղջիկ մը ունի թագւոր աղան  
Չիկայ գիւղը անոր նման  
Երթամ ուզեմ գուցէ ինձ տան  
Եթէ ուսիս կից մը տան  
Պեսերս ոլորած տոտիկ տոտիկ  
Փողոցին մէջ ժուռ գամ նազիկ

Մէջ մ'ալ նայիս գան աղջիկներ  
Խնձի համար իրար կըսեն  
Ի՞նչ աղւոր է, ի՞նչ աղւոր  
Պյը պօսը փառաւոր :

Թ. Ա.

Ե Ր Դ

ԱՌՎԵՐՔ ԱԲՎՋԵԿԱՎԵՏ

ԹԱՑԵՐԳՈՒԹԵԱՆ

Արեք ընկերք, քաջակորովք  
Ի պատերազմ դիմենք փութով  
Մեր սկզբունքն է պաշտպանել  
Ազատութեան դրկանք վանել

Անգութ ապաստան  
Սրդար դատաստան  
Մեր արիւնային  
Կայ վասն թշուառին :

Փութամք հապճեպ, ի զեն, ի սուր  
Զբոնութիւն տալ առաթուր  
Դոքա ունին թէ սուր և զէն  
Այլ իրաւանց սուրբ պաշտպան չեն

Օն մեք ի ճակատ  
Զիք ի մեղ առատ  
Զիցէ և բնաւ  
Խաբէութիւն դաւ :

ՀԻՆ ԳԻՇ ԱՏԵՆ

Որչափ մարդիկ ափսոն  
Երբոր զիրար տեսնեն  
Բարեւ կուտան սիրով  
Ինչ կայ չի կայ կըսեն

Ամյ. գէշ ատեն հա՛, հա՛, հա՛  
Անշահ բան հա՛, հա՛, հա՛  
Գէշ ատեն  
Իրաւ շատ անպիտան

Որովհետև հիմայ  
Պօլսեցոց հարկ չիկայ  
Եւրոպացիք բողոք  
Քսակիս պարպեն կոր

Ամյ. գէշ

Մեր աղջիկներն ըսես  
Մուայի խենդեր են  
Ֆիստան ճանքէս բարձո  
Շինեօ բուքլէ կուզեն

Ամյ. գէշ

Աս պառաւ կնիկներ  
Բաներնին են թողեր  
Հոս հոն կը վաղլատեն  
Որ կաթնապուր երեն

Վայ. գէշ

Երիտասարդները  
Թէ հաշուի տակ առնես  
Աղջկանց ինչ որ ըսես  
Նոյնը պիտի գտնես

Վայ. գէշ

Գօմէսիօն խանէն  
Շատ աշկերտներ ծշան  
Տունն ու խանութ ծախած  
Բուրտ ու բարուճ փախան

Վայ. գէշ

Շատ մը անկուտիներ  
Բանի գործի տեր չեն  
Կարգուելու կելեն  
Դռախտօմայ կուզեն

Վայ. գէշ

Վրուռչի մը կտորին  
Հազարաւոր ֆրանք  
Կուտան ու կը հագնին  
Եւ կընեն շատ յարդ

Վայ. գէշ

Յուկին եվլցուկէն  
Քիչ մը ալիւր կառնեն  
Աղւորնալըւ համար  
Երեսնին կը քսեն

Վայ. գէշ

Որն իր էրկանը  
Եղ պուայ կուպանայ  
Ուրիշ մ'ալ անդին  
Նոր էրիկ կը գտնայ

Վայ. գէշ

Շատ մ'ալ աղջիկներ  
Որ էրիկ չեն գտեր  
Վանքերը կերթան  
Որ սրբուհի ըլլան

Վայ. գէշ

Դառախօմայով  
Ազգիկ կը փնտռեն  
Նայիս քիչ ատենէն  
Տունէն կը վռնտեն

Վայ. գէշ

Եատ մ'ալ զեզեկներ  
Գաղիերէն են սովերեր  
Պօնժուռ պիէն մատամ  
Ուրիշ բան ըսես չիյտեն

Վայ. գէշ

Ազգին գործերն ըսես  
Պէ ալան քէնտինէ  
Օէ որ ասանկ երթայ  
Բաներնիս բուսած է

Վայ. գէշ

Աշխատակ ենք կըսեն  
Մինակ իրենք կը լոեն  
Ստակի եկած ատենը  
Մէկէն կըծիկը կը դնեն

Վայ. գէշ

ՅԱՅՐԵՆԱՍԵՐ ԶԻՆՈՒՈՐԻ ՄԸ ԵՌԱՆԴԵ

ԶԻՆՈՒՈՐԸ

Վհա մարտին փողը Հնջէ  
Զիս պատերազմ կը հրառւիրէ  
Երթամ նետուկմ բոցերու մէջ  
Զի իմ փառքս միայն այս է :

Կեանքս արիւնս անձկայքեաց  
Զոհեմ թափեմ վասն հայրենեաց  
Զարնեմ ջարդեմ վաս թշնամին  
Թող մարմինս բերուի մեռած :

ԿԻՆԸ

Օն ընդ յառաջ երթ անվեհեր  
Տուր թշնամոյն վէրս կարեվէր :

ԶԻՆՈՒՈՐԸ

Խոշնամին մեզ կը մօտենայ  
Քաջ արանցս դէմ կ'յոխորտայ  
Վայրագ գազանն արիւնարբու  
Մեր հայրենեաց մահ կ'ապառնայ :

Օն ընդ յառաջ դիմենք անխոռով  
Ցըռուենք վանենք սուխներով

Ոռումք և կայծակ տեղանք գլխուն  
Փախչի իսպառ վատն ամօթով:

ԿԻՆԸ

Վնա քաջդ իմ վեհանիլոդով  
Վատ թշնամին վանէ փութով:

ԶԻՆՈՒՐԸ

Օխուոր եմք մենք երկիւլ չունիմք  
Վասն հայրենեաց միշտ կ'զոհուիմք  
Արիւն և կեանք չեմք ինայեր  
Ազատութեան համար կ'մեանիմք:

Հուր կը ցայտէ մեր աշերէն  
Երիւն հոսի մեր սրտերէն  
Երբ սուրն շողայ մեր ձեռքին մէջ  
Կը սարսին անոր շող շողումէն:

ԿԻՆԸ

Հայրենիք է մեր պահապան  
Ազատութեան անխոց վահան:

ԶԻՆՈՒՐԸ

Մեք հայրենեաց նահատակ եմք  
Թշնամւոյ դէմ կը խիզախիմք  
Պատերազմի երբ փողը հնչէ  
Սուր ի ձեռին հոն կ'վաղեմք:

Վ այ անոր որ կ'խրոխսայ  
Ազատ քաջաց կուրծք կ'բանայ  
Շանթաձիգ մեր գնտակներեն  
Կ'սատիի շան պէս անխնայ:

ԿԻՆԸ

Վ այ վատին այն որ իբր երէ  
Առիւծ քաջաց դէմ խիզախէ

ԶԻՆՈՒՐԸ

Վ ացիր բարեաւ քաղցրիկ սէրդ իմ  
Չիս կը դոչէ հայրենիք իմ  
Պատերազմի գաշտին վրայ  
Յիշէ զիս միշտ թէ ինկ մեռնիմ:

Վ աստութեան է մեր դրօշը  
Հայրենիք է մեր կրօնիքը  
Մեռնիք զոհուիմք ամենինիս ալ  
Ուղ փրկուի մեր վեհ Ազգը

ԿԻՆԸ

Հապ օն յառաջ ի զէն ի վրէժ  
Հայրենիք մեր կէցցէ յաւերդ:

Թ. ՆԱԼԵԱՆ

## ՔԹԻՆ ԴԺԳՈՀ ՄԱՐԻ ՄԲ

Դետին անցնի սա ձմեռուան  
Հաղն ու հարբուխն և ամէն քան  
Որ խեղճ մարմեյս եկան ժական  
Զիս դարձուցին ապուշ անբան

Դիմա ու բերանս ալ ուռեցաւ  
Բռնգտալէն բանըս բուսաւ  
Միշտ կը հազարմ, միշտ կը ինչեմ  
Ետին չեկաւ խերն ամիծեմ . . .

Դեղ մը ըսէք երթամ ընեմ  
Ամին անցաւ շատ կաղախմ  
Քթախօսը կամ շաբարը  
Օդուտ չունին աղէկ գետեմ :

Ոիրուհւոյս ալ աչքէն ելայ  
Երբ քովն երթամ, կըսէ գնա  
Զիս ալ քեղ հետ կը պլշկես  
Զիս պագնելդ յայտնի կը լլայ  
  
Խեղճ ու կրակ տուն կը դառնամ  
Լոիկ անկողին կը մոնամ

Բայց հարբուխս այնչափ կատղէր  
Որ գիմս մտէր ու դուրս չէներ

Դեղ մը ըսէք երթամ ընեմ  
Ա՛հ, պարոններ շատ կաղախմ  
Քէհրիպարն ու նէօպէթ շէքէրն  
Օդուտ չունին աղէկ գիտեմ

Պաղցրիկ ձայնիկս ալ մարեցաւ  
Չռնչական բան մը եղաւ  
Երդ մ'երգելու կամշնամ կոր  
Կըսէն էշը կը զըույ կոր

Շատ աղջիկներ առաջ ինծի  
Կանչել տային շարդի մանի  
Հիմայ երբոր բերանս բանամ  
Երկու բառին կը բռնգտամ

Դեղ մը ըսէք երթամ ընեմ  
Խամթոն տիկնայք շատ կաղախմ  
Օնլամուրը ու տաք ջուրը  
Օդուտ չունին աղէկ գիտեմ . . .

Ո՞էյ մը տաքեն, մէյ մը պաղէն  
Կուգայ այս գէշ ախտը կըսես  
Բայց ես կըսեմ որ այս ցաւուն  
Բուն պատճառն է գօդօղութիւն

Ալ աղէկ է որ չըսնամ  
Մինչև մեռնիմ այսպէս մնամ  
Երբ պարտատէրս ստակ ուղէ  
Երեսն ի վեր թուգնեմ, բռնդտամ  
  
Դեղ չմ ուղեր ցաւէս գոհ եմ  
Բարեկամներէս շնորհակալ եմ  
Գինի օղին և միկառը  
Երթամ տնկեմ, ծխեմ, թքնեմ:  
  
Գ. Հ. ՌԵՏՏՈՒԽԻ

---

## ԺԱԺԿԵԱԼ ԱՂՔԱՑՆԵՐ

### ԽՈՍՔ ԵՒ ԵՂԱՆԱԿ

#### Գ. Հ. ՌԵՏՏՈՒԽԻ

Կածկեալ աղքատն ենք մենք ճանչցէք.  
Ճեռքի տակէ ողորմեցէք.  
Այն մուրացող աղքատները  
Մէնէ հարուստ են լաւ ճանչցէք:  
  
Ուէ լայն գուալաթ դնենք ակնոց  
Գոլան բանթօլ ու սև ձեռնոց  
Ֆոխիզ բաձկոն, չըլլայ խաբլիք  
Ամերիդա չունինք շապիկ:

Ճածկեալ աղքատ ևայլն

Ուէ սոնգալով ձեմենք ուռած  
Վիրուշինիս թևագրկած  
Փութամբ քաշուիլ տեղ մը մինակ  
Զի խարճելու չունինք ստակ:  
  
Ճածկեալ ևայլն

Ուէ զվարդերես բառնամք ծիծաղ  
Վիրոյ երգեր ցցյ է, աւաղ.  
Կերսիդինիս արեան լիճ է.  
Հաց չենք կերած երեք օր է:  
  
Ճածկեալ ևայլն

Ուէ հոտաւէտ պիկառ ծիսենք  
Կուշտի նման ակոայ խառնենք,  
Վխորժակնիս կուզենք գոցել,  
Զի պարզ տեղեր ճաշ չենք ըներ:  
  
Ճածկեալ ևայլն

Ուէ շաբաթներ այսպէս անցնի  
Մնանք ծարաւ խեղճ անօթի  
Բան չենք ըսեր բնաւ մէկուն  
Զի կը դպչի մերին պատւոյն:  
  
Ճածկեալ ևայլն

Ուէ մուրացկան մը մեղ մօտենայ,  
Լալով հացի ստակ մուրայ.

Կուղենք ծածկել մեր ցաւն արտասուք  
Դնա կըսենք, չունինք մանրուկ :

Ծածկեալ ևայլն ևայլն.

Մինչև անդամ շատ ամիսներ  
Տուներնուս մէջ ենք բանտարկուեր.  
Զի ծանօթի մ'որ հանդիպինք  
Բարեելու երես չունինք :

\* \* \*

Ե Ր Գ

## ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ

Իմ գեղեցիկ օրիորդս  
Եկուր քովս հանդչի սիրտս  
Առնեմ սէրս  
Յայտնեմ միտքը  
Մինչև մահըդ

Եկուր իմ օրիորդ  
Տամ գաղտնիք քու մօրդ

Երբ որ յայտնեմ իմ գաղտնիքս  
Կը զըկուիմ մինչև մահս  
Տամ բնդ պատուէր  
Չըմուանս

Իմին խօսքէս  
Երբէք չելլաս

Եկուր իմ սիրուհիս  
Ի մէջ սրտիս բազմիս

Գիտցիր ունիմ շինելեքներ  
Քեզ պատրաստ շատ օժիտներ  
Որ եմ քեզի  
Տէր ու պոշտպան  
Ընեմ ինձի  
Քեզ ամուսին

Կիստ իմ քովս սիրունս  
Հարժէ սէրդ տուր ինձ

Եկուր գառնս սէրդ յայտնէ  
Ըլլամ քեզի ծառայ ու տէր  
Աղէկ օրեր  
Երկուքս միանձ  
Հանդիստ ապրինք  
Վրկնուս մէջ

Եկուր առ ինձ պարենք  
Մենք միատեղ զուարձանանք

Ուէկ միջոց մը այսպէս երթանք  
Տեսնենք վերջը համբերութեալը  
Տէրը մեղի ինչ պարգևէ

Լայն ու արձակ  
Արևնուս մէջ

Երկուր դու ալ ինձ պէս  
Երկար ատեն անցընենք :

Կը տեսնես դու այն խօսողքն  
Պիտի ըլլան իւր խօսածնուն  
Դէմ առ համեստ

Մերին դիմաց  
Մենք նորանց հետ  
Սաստկանալուլ :

Երկուրս անոնց վրայ  
Պէտք է պօպանք Ճնշենք :

Տէրոջը պարտական ըլլան  
Քուկին մայրդ ու եղբայրդ  
Որ մեզ զրկեց  
Իւր սէրելուս  
Եկուր կրկին  
Առ քու սիրտը :

Վիրոյս վրայ ինկիր  
Միամիտ դու եղիր :

Արկին սիրենք մենք զիրեարքս  
Թող նախանձին իւր սրտովնին  
Պիտի քաշեն

Բարածնուն դէմ  
Ունիմ զքեղ  
Եւ ոչ մէկը :

Մի հաւատար անոնց  
Սիտքն զրկեն իզմէ :

Առնելով քեղ ոտաց ներքեւ  
Զարչըրելով նեղեն զքեղ  
Տեսար միտքը  
Եկար խօսքիս  
Չը հաւտացիր  
Իմ զրուցածիս :

Տեսիր քու ծնողքդ  
Վատ ապերախտներդ :

Համամիտ ըլլանք ես և դու<sup>1</sup>  
Չը նայելով անոնց մէկին  
Աշխատելով  
Ստակ շահինք  
Չը նայելով  
Իմին քուկին :

Օամամիտ համար վատնենք  
Մեր մոքին տիրանանք :

Ամուսնանալով զարդանանք

Ես դու պարագայինքս Խայտանք  
Մեր զաւկըներն  
Ըուտով շատնան  
Հստանալով  
Բարի անուն :

Հանգստութեամբ ապօննք  
Համեստութեամբ վարուինք :

Եռ ուսումն ստանալով  
Պարծին զիրեանք քաջ գիտնալով  
Փառք և պարծանք  
Կեանքերնուն մէջ  
Տեսնեն Խայտան  
Զարդանալով :

Եկուր գառնուկներս  
Տամ սիրոյ համբոյրս :

Թող մեր զարմերն շուտ շատնայ  
Սրտերնիս ալ միշտ զուարձանայ  
Թող քու վարդու  
Եղիր աղնիւ  
Աիրուհիս ինծի  
Վատներմ հոգիս :

Եկուր փափուկ թաջունս  
Տուր համբոյր սիրոյս :

Ե թի թ

### ՎԵՇԵՑԿԵԱՆ

Երջանկութեան աս ասպարեզ  
Զոր ետ աստղին այսօր տուաւ մեզ  
Եկէք եղբարք պար և գիշեր  
Մեր ցանկութեան են քաջալեր

### ՄԵՇ ՁԱՅՆՈՎ

Բաղիսեն որտեր և հուր ցայտեն  
Եչք սիրամառ խնդրեն զաւը  
Թեւ ընկեցիք պարել մինչ ցարդ  
Փոյթ սովորէ մեզ սա գիշեր

### ԸՆԴ ՊԱՐՍ ԱՐԱՆՑ ԵՐԳԵՆ ԱՂՋԿՈՒՆՔ

Հրձուինք աղջկունք օրս այս հրձուինք  
Երգօք պարօք խոնինք  
Մեր վենետկեան բարեկննդան  
Տօնեմք ի խիսդ մինչև երկինք  
Կապոյս պայծառ նրկէ լուսին  
Որ հեշտ աջք սիրուհեացս  
Դիտէ սիրոյ բաղդին

ԸՆԴ ՊԱՐՄ ԱՂՋԿՈՒՆՔ ԵՐԳԵՆ ԱՐՔ  
ԹՐԱՆԼԱՐԱՆԼՍ ԹՐԱՆԼԱՐԱՆԼՍ ԿԱՅԼՆ

ԱՂՋԿՈՒՆՔ

ՉՎՀԱՏԻՆՔ ուրախ ըլլանք  
Մեղ սիրողներ շատ կը դժնանք  
Աւ փոխագարձ սէր յայտնելով  
Քիչ ատենէն կամուսնանաք

ԱՐՔ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

ԵԿԵՔ ընտրենք մեր սիրածը  
Աւ զայն գրկած տանք համբոյր մը  
Որոյ համար հսու եկած ենք  
Որ մինչ առտու ինդանք պարենք  
Հէ հէ հէ հէ հէ ինդանք պարենք

ՊԱՐՄ ԱՄԲՈՂՆՁ

Հա հա հա հա հա հա  
Տես այս ինչ ամրող . . .  
Թէ ամենքն ալ են գող  
Սիրոյ սրտի . . .  
Որ զմեղ խարեն պիտի

ՄԵԿՈՒՆԻ

ՃՇմարիւր յայտնի չէ որ  
Մեր մէջէն ոլ խաբուի պիտի

Կամ սա աղջկանց մէկուն սիրող  
Իրեն շահի գողնայ պիտի

ԱՄԵՆՔԸ ՄԵԿԵՆ ԳԱՆ ԳԱՆ

ԹՐԱՆԼԱՐԱՆԼՍ ԹՐԱՆԼԱՐԱՆԼՍ ԿԱՅԼՆ

ԱՐՔ

Ճէ կափկասունք խընդրէք ձեր սէր  
Ո՞ գեղունայք մեղ չէք տեսնէր  
Որ համակամ որպէս սոխակ  
Սիրեն զվարդին փուշն և պասկ

ԱՂՋԿՈՒՆՔ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Սիրենք անշուշտ եկեք առ մեզ  
Որ միշտ ցմահ պաշտենք զձեղ  
Եւ ի նշան մեր այս խօստման  
Վուէք համբոյր սիրտ ձեռք և սէր  
Հէ հէ հէ հէ հէ սիրտ ձեռք և սէր

ԲՈԼՔԱ

Ճշմարիւր յայտնի չէ որ իրենէ

ԳԱՆ ԳԱՆ

ՄԵՐ ՈՄՆ

Աղասեցէք քիչ մը ինձի  
Ես ալ կուզամ գրկել ձեզի

Գաղջը համբոյքներ աջ ճակատոց  
Մեծ աշխուժիւ բակցնեմ պիտի  
Որ հինորեայ իրաւունքէս  
Եվել բան մը ձեզի չանցնի  
Կամ գեղանի սա ամբոխէն  
Գուցէ իյնայ հատ մը ինծի

ՊԱՐՆ ԱՄԲՈՂՋ

Հի հի հի հի հի կորի մէկդին  
Հա հան շարունակի մինչ վերը

ԹԵԹԵԽՍՈՒԻՒԿ ԴՊՐՈՅԱԿԱՆ ՄԸ

Վէկդի կեցէք կարդը իմա է  
Ես ալ գիտեմ սիրելն ինչ է  
Կը սիրեմ եթէ ուզէք  
Կը պագնեմ ալ թէ զիս գրկէք  
Չի զենետկեան մեր գպրոցը  
Ի սա ընտիր բարկենդանը  
Վարժապետնիս ամեն կերպով  
Են դուք սիրուն աղջիկներդ

ՊԱՐՆ ԱՄԲՈՂՋ

Հը հը հը հը հը զընա բանըդ  
Հա հան շարունակի մինչ վերը

ԱՊՈԽ ՈՄՆ ՅԵՇԵԱԼ ԷՇ

Ես կը սիրեմ զձել ու իմ սիրուն աղջիկներ  
Կուգամ ահա գրկել զձել ու յայտնել իմ սէր  
Գիտցէք որ միշտ կը պաշտեմ  
Ու պաշտածս ալ լաւ կը սիրուեմ  
Այն որ ինձ կնիկ պիտի ըլլայ երջանիկ ինեմ  
Ամենիդիք ալ սիրունիկ էք  
Չիս սիրեցէք չէ մի ըսեք  
Օն ինձ ընկերանալով ետես եկէք

ԱՄԲՈՒՋԸ ԾԱՀՐԱԿԱՆ

Խնդանք խնդանք խնդանք հա հա  
Տես սա ապուշն ալ կը յուսայ  
Ծն վոնտենք լնկերք  
Թող բանը երթայ

ՀՈՅՑ ԱՊՈԽՆ

Վէյմ որ եկայ ոհ չըլլայ թէ զիս պարապ հանէք  
Ազւոր տգեղ բաղդերնիդ եմ ինձմով գոհ եղէք  
Չի այս տարի մանչերը  
Շատ գժուար է կարգելը  
Ասոր համար տունը իմիտախն խեղճ աղջիկները  
Թռախումա տուն տեղ կուզեն  
Չէնէ չենք կարգուիր կ'ըսեն  
Չիս մի փախցընէք կըսեմ ձեռքերնուդ կառնեն  
Գ. Հ. ԱՇՏՈԽՆԻ

ՀՈՎԻԻ ՀՈՎԻՈՒԽԻ

Երբ օդը անձրկի է  
Քու բարի մայրիկդ  
Պէտք է խրճիթը պահէ  
Այդ քու փափուկ անձդ

Մօրս խօսքը չէ թէ թրչեմ  
Կասէ շուտով տի երթաս  
Չէ նէ կելլեմ փէտով մը  
Քեզ տոշմեմ ուռնաս

Ծատ կը ցաւիմ որ ձեր հետ  
Այսպէս խստիւ վարուին  
Նթէ կուղէք ինծի հետ  
Փախչիւ ի միաօին

Ախրէր ի՞նչու տի փախչիմ  
Ետևէս մարդ չի վաղէր  
Կովերս օրու տի ձգեմ  
Որ ուրիշ մարդ չի եմ սիրեր

ԱՎ դու աղնիս հովուչի  
Ըսդէր մերժես իմ սէր

Քո դէմք նման է լուսնի  
Ով իմ սրտիս տիրէր

Շի եմ խասկանար քու լուսուդ  
Ի՞նչ կուզես դու ինձմէ  
Ամէն բէնի եմ հմուտ  
Սյու է դուրս իմ գլխէ

Տուր ինձ քու ձեսքդ ու երթանք  
Գէպի անտառին խորն  
Հոն գտնենիք մեր ապաստան  
Վախանձի թագաւոր

Պարօն կեցնը ի՞նչ կասես  
Ես իմ կովեր կարածեմ  
Գնա ուրիշ մը գտնես  
Անտառն երթամ ի՞նչ անեմ

Ունդ որ գոնէ քու այտէն  
Ըսդունիմ մէկ համբոյի  
Արտիս տիրեցիր արդէն  
Վնասնեմ քեզ իմ քոյլ

Վարի չ'զիսեմ ի՞նչ բան է  
Պէտք է իմ մօր խարցնեմ  
Անի թէ տուր որ ասէ  
Ի՞նչ որ է քեզ նուիրեմ

Դիտում մայրէ կարդիլէ  
ու էտք չէ որ հարցնեն  
Այսուդ իմ սրտիս փարէ  
Վաստավամելը կառնես

Պարօն շատ լաւ կը խօսիս  
Խասիցայ քու միտքդ  
Բայց սա իւէտ որ կը տեսնես  
Կը չափեմ քու չորսդիդ :

Յ. Ազեւեսան

## Կ Ր Ե Մ Ք Ա Մ Բ Ո Ւ Լ Ի

Արամիւտը ուղին այն օդին է  
Որ ամենուս ծանօթ է  
Որուն յարգը չըցիւանալը  
Կինեմոլաց պատիւ չէ  
Իրաց վերմութ գծեագ գինին  
Խմենք կը լւենք Արամիւտուլին  
Ուէ տէրտէրներն միջ պատուիրեն  
Ու օղինն պահը դրնեն  
Գաւաթմ մակել պէտք է անկենք  
Լրենք մեղմ շատ կը խմեն

Օրէնքն այն է որ ոսկիին  
Տեղը պաշտենք Արամիւտուլին

Ուէ բէրային կառին Համար  
Խծի չինդ վեց մէճիտ տան  
Շեաակ գինետուն ևս կը վաղիմ  
Որ սրտիս կրակը մարեմ  
Ո՛չ բռնկած տունին սրտին  
Գուռուցինէ Արամիւտուլին

Ուէ սա կոր մէջք աղջիկները  
Մեղուն մատի վայ կառնէ  
Մօտայի տեղ օդի խմեն նէ  
Վայինք ասոր ինչ կը սէ  
Խերն անիծես այդ Մեղուին  
Որ չիգուեր Արամիւտուլին

Ուէ ես երկրի միշեան թլամ  
Թատրոն գպրոց կը դոցեմ  
Ուէ ամիս մալ կայսեր թլամ  
Գինետունիր կը կանդնեմ  
Սէր միութիւն հոն թագ սովորին  
Գասատուն է Արամիւտուլին

Ուէ զրապնա կուտ մը չը լլայ  
Ամենին հոգն չէ

Դիմեպանը ինձ կը հաւտայ  
Բայց մէկին տեղ չորս կառնէ  
Հազար ապլի թօբալ Եօլկին  
Երբ ինձ կուտայ Կրամբամբուլին

Ուշ կոտրուող աղջիկները  
Երէն մրկեն մանչերը  
Մէյ մը լացնեն մէկ մը քծնին  
Ջուջուր ձուկին կը նմանին

Հազար աղջիկ ինձ գին չունին  
Հազար ոսկի Կրամբամբուլին

Դայց չըլլալու չար մանչերն ալ  
Աղջիկներէն վար չեն մնար  
Նախ կը սիրեն յետոյ կոռոխն  
Մարտ հավասի կը նմանին

Հոգիս կուտամ մէկ կալթիլին  
Որ նազ չընէր Կրամբամբուլին

Ուշ բարեպաշտ մարդիկ ելնեն  
Մեր սիրածը բամբասէն  
Ինչ որ ըլլայ աստիճաննին  
Բերներնուն չափը կառնեն

Աղէկ նայինք աստիճանին  
Որ վար չըլլայ Կրամբամբուլին

Գ. Հ. ՌԵՏՈՒՆԻ

## ՆՈՐ ԳԵՂ ԱՏԵՆ

### Վարկոս

Ռարե պարօն զուկաս  
ինչու կ'աճապարես  
Թէ որ շուկա կերթաս  
պարապ ետ կը դառնաս, վայ

Գէշ ատեն հա հա հա  
անշահ բան հա հա հա  
Գէշ ատեն, իրաւ շատ անպիտան

### Պուկաս

Շուկային դռները  
շատ ուշ կը բացուին կոր  
կամաց կամաց ան ալ  
ամբողջ գոցուի պիտոր  
Գէշ ատեն (ԿԸ)

### Վարկոս

Վարդէն գործ չէր մնացեր  
լաւ քուն կը քաշէինք  
հիմայ կռվէն ի վէր  
արթննալիք չունինք  
Գէշ ատեն (ԿԸ)

¶ ուկաս  
 Ամէ ասկէց առաջ  
 չէինք շահեր ալ նէ  
 գոնէ գործ մ'ուսէինք  
 աս ան կը Խարեհնք  
 գէշ ատեն (ԿԸ)

Ուարկոս  
 Վիւրին վաստակ մը կար  
 թէ որ ծեր չը լլայնք  
 փարատեան սովորինով  
 տէրտէր մը կը լլայնք  
 գէշ ատեն (ԿԸ)

¶ ուկաս  
 Հինդ հատ զաւելի տէր եմ ուստ  
 մախող կին մ'ալ ունիմ  
 մօտա պօմաէ կուզէ  
 ևս հին ֆէս մը չունիմ  
 գէշ ատեն (ԿԸ)

Ուարկոս  
 Հապա աղջիկս ըսես  
 վեց տարի դպրոցն է

սիրեմ բայը աղէկ  
 քիչ մ'ալ բարաօն գիտէ  
 գէշ ատեն (ԿԸ)

¶ ուկաս  
 Խմին լակառներս ալ  
 ժամ ու աղօթք մոռցան  
 թղթի ստակ կուզեն  
 կառնեն թատրոն կերթան  
 գէշ ատեն (ԿԸ)

Ուարկոս

Տան մէջ եղածները  
 բոլորն ալ ծախուեցան  
 կնկանս քողքը մնաց  
 աչքս անոր եմ տնկած  
 գէշ ատեն (ԿԸ)

¶ ուկաս

Տանտերս առջի որ զիս  
 տունէն վանտեց նէ  
 նայեցայ որ արդէն  
 ամեն բան կը բռուեր է  
 գէշ ատեն (ԿԸ)

Արքոս

Ա աղն անունիս օդն է  
ձգել փախչելու է  
օրացոյց շինողը  
բանել կախելու է  
գէշ ատեն (ևլն)

Դ ուկաս

Վ մեն վողոց պարտք կայ  
թէնչա ճամբայ չունիմ  
թէ որ ասանկ երժայ  
ողէն պիտի թռչիմ  
գէշ ատեն (ևլն)

Արքոս

Գ աղջիացւոց չափ չըլլանք  
անոնք ալ օդն ելան  
սակայն ըրին չըրին  
Նորէն ծակը մըտան  
գէշ ատեն (ևլն)

Դ ուկաս

Ջ ըսալը՝ ալ մեղ համար  
յուսալը փուծ բան է  
ասանկ խեղճ ապրելէն  
ոտքը անկելու է  
գէշ ատեն (ևլն)

Արքոս

Ուէ որ ինձ հաբցնես  
ան ալ աժան բան չէ  
արդէն մեռած կըսուինք  
պատանէնիս պակաս է  
գէշ ատեն (ևլն)

Դ ուկաս

Ե կուր վճիռ մը տանք  
միջոց մը մոմտանք  
անօթի ապրելնուս  
խեղտըլինք չմուրանք  
գէշ ատեն (ևլն)

Արքոս

Խ եղգըլիւր համար  
չուսան պէտք ըլլայ նէ  
ուսկից պիտի գտնենք  
անոր ալ կուտ պէտք է  
գէշ ատեն (ևլն)

ԿՐԿՆՈՒԹԻՒՆ

Ա րքոս և Դ ուկաս միասին  
Գ իտեմ մեղ կը կանչէք  
դուցէ խրատ մը տաք

շատ չնորհակալ ենք  
արդէն մենք գործ գտանք  
Ո՛չ, ինչ աղեկ հա հա հա  
այս միջոց հա հա հա  
ինչ աղեկ իրաւ շատ  
աղեկ գործ, հա հա հա  
  
Յաղական անդամներ  
գործ վաստակ չեն գիտեր  
քուէն մեղի տուէր  
հարիւրին վեց առեր  
Ո՛չ, ինչ աղեկ հա հա հա (ԱՀՆ) :

## Ե Բ Գ

Խեղձ գուաթման մի վհասիր  
Քեզի կին չպակսիր  
Դու միշտ կրնաս փրանքով մը  
Քեզ գտնել կին մը  
Ծն եկէք ընտրենք մենք  
Գաւաթմնիս շուտ պարանք  
Օրհնենք հարս ու փեսան  
Զոր շատ կը սիրենք  
Գոհութիւնիս եկ յայսնենք  
Գաւաթմնին իրար բաղխենք (Քոաք),

Ե Բ Գ  
ԵՐԵՑԱՍԱՆԵՐՈՐԴ ՑԱՐԵԴԱՐՁԻ  
ԱԶԳԱՅԻՆ ՍՈՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

ՅԵ ըևելց բանալ գրանց ոսկեգոյն,  
Տագէ արև փողփողէ լոյս նոր այգուն,  
Աւետել մեզ զայս երջանիկ օր շքեղ,  
Զոր մուսայից քնարք խօսին ի գեղգեղ,  
Եւ մեք հիւսեմք պսակ դափնի այսօրուան,  
Յոր դադարին արցունք յաշացն մեր համայն :

Հայք, յափոփել զձեր անկեալն Հայաստան  
Օ՞ն, աւետիս տամք ձեր ձայնիւ միութեան :

Խ՞նչ զդացում հարք, եղբարք, ի՞նչ զդացում,  
Էզձեղ խումբ խումբ բերէ յայս դաշտ դալարուն,  
Միթէ ի տես զուարթ ծաղկանցս այս գարնան,  
Ի տես կուգայք դրօշից շքեղ ծածանման,  
— Ո՛չ, այլ ի կայծն այն Ազգութեան կրօնի,  
Որ արծարծէ լրդներ սրտեր հայրենի :

Հայք, յափոփել զձեր անկեալն Հայաստան ;  
Օ՞ն, աւետիս տամք ձեր ձայնիւ միութեան :

Հայեր արիք , արդ թև ի թև մեք աղատ ,  
Արիք լնումք ի ձայն խնդից մեք զայս դաշտ :  
Որ ի դարուց հետէ ցրուեալ Հայութեան ,  
Լինի կրկին կեդրոն , կրկին Հայաստան ,  
Ընդունելով զմեղ ամեն տարի միշտ ,  
Սահմանագրութեան ի կենսածին գիրին անվեշտ :

Հայք , յսփոփել զձեր անկետան Հայաստան ,  
Օ՞ն , աւետիս տամք ձեր ձայնիւ միութեան :

ԵՐԳԵԱՏ

ԱՐԱՐԱԿԱՆ Գ. ՃՐԱՎՐԱՅՐԱԿ

ՅԵՐԻՆԵԱՑ

ԱՐԱՐԱԿԱՆ Ա. ՓՈՒՇԱՅՐԱԿ

## Ի ՀԱՆԴԵՍ

ԺԳ. ԱԶԳ. ՍՈՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Ի անհիցմ Յարդ ի դաշտիս  
Միրուն նուադք Հայկական ,  
Քու Տարեդարձդ ողջունել  
ի խումբ ի պար՝ Հրճուական :

Հոս աջակից Սէր և Յոյս  
Ազգանազեան որերոյն ,  
Տարուէ տարի գան տօնել  
Քու յիշատակ սիրագոյն :

Օ՞ի Հայութեան անուղեակ  
Նաւն երերուն մաղապուր  
Ազատելով հոսանքէն ,  
Հատ վտանգաց իրերուն :

Կաւահանգիստ զայն տարիք ,  
Փութով կազմել իւր պիտոյս .  
Առագաստիւր հողմալիք՝  
Ձայն ուղղեցիր դէպ ի Յոյս :

## Ի ՀԱՆԴԵՍ

ԺԳ. ԱԶԳ. ՍՈՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Ո՞չ , որ պճնեալ ընութեան ես տէր ,  
Դարձուր աչքերդ յայս գեղ դալար .  
Ո՞չ , Հայ ոգին կրոլ մանկունք՝  
Քաղցրալեցու սոլոակի պէս ,

Բնութեան գեղջուկ գիրկը թառած՝  
Գովեն զԱստուած Հայոց զքեզ .  
Տէր , մեր որդիք եմք Հայկաղունք ,  
Որ երկնից տակ ձլվուանք ի պար՝  
Զերթ օտառու աղնիւ թռչներ :

Սանունք Հայկազոնք,  
Հայտ է մեզի Հետ.  
Տաղկանց բնութիւն  
Օ՞ն, պար միահետ :

Ո՞չ, որ բնութեան ես վեհ արիին,  
Կնչու անշարժ կաս վերայ մեր.  
Դարձիր պահուէ ծառոց ետին,  
Եւ կամ փայլուն աստղերու տաէ :

Իաց տաք աչքով զերթ գիշերուան  
Անքուն հսկող զօրաց պահակ  
Արև, թուն ենք Արտաշէսի,  
Արուն զօրաց նետած նետեր՝  
Պայծառ երեսդ ինցոտեցին :

Սանունք Հայկազոնք . Աջ :

## ՄԱՐՑ

Ո՞նացես բարեաւ սէր իմ սէր  
Ծրաւէր մարտին որոտաց .  
Թէ չեմ քաջաց ես ընկեր,  
Չըկայ բաժին ինձ միառաց :

Մի՛ լար հոգւցոյ իմ հատոր,  
Գուցէ գառնամ ո՞հ մի՛ լար .  
Յանկայց մարտին ես ի գոռ,  
Տեսցուք յերկինս մեք զերեար :

Եղբայրադաւ չէ նախանձ,  
Որ բորբոքեալ յիս վառի .  
Ի սուրբ հողոյ Հայկազանց,  
Բառնամ զլուծ օտարի :

## ԳԱՏՐԻԼ

Ա. ԶԵՒ

ԶԵՌԻ ԶԵՌԻ

Դուք մէջէն ես քովին,  
Անցնինք դիմաց փոխենք տեղ .  
Նցն ձեւով տեղերնիզ, մասն անու ուն ձեզ  
Գառնանք միատեղ :

Ալեծածան մէկ մառաջ,  
Մէկ մալ ետեւ քայլ փոխենք .  
Ապա տանք աջ ի յաջ, մասն յու բայ  
Կլոր մը ձեմենք :

(Օ՞՞ն ձեռք ձեռքի բարեկամք ,  
Ընկեր թեւ տուր շուրջ դառնանք .  
Արդ կրկին մեր նախնի ,  
Ընկերին երթանք :

Հապա ոստոստենք գիրկ գրկի ,  
Երթանք անդին պարելով .  
Ետ դառնանք նոյն ոտքով ,  
Կայնինք քովէ քով :

Բ. ԶԵՒ

Մէկ մը առաջ երկուքնիս ,  
Մէկ մ'ալ դառնանք տեղերնիս .  
Իսկ այս անդամ դուն ասդին ,  
Ես դիմաց անցնիմ :

Մէկ մը աջ երթանք հիմակ ,  
Մէկ մ'ալ ետքը դէպ ի ձախ .  
Ասէկ մեր տեղն ընթանանք ,  
Չուարթ կայթեմք և ուրախ :

ԱԼԵԽԱՆԴՐԱՆ մէկ մ'առաջ ,  
Մէկ մ'ալ ետեւ քայլ փոխնիք .  
Հիմայ ալ տանք աջ ի յաջ ,  
Կլոր մը ձեմենք ,

Չորսս ալ արդ առաջ խաղանք ,  
Կրկին տեղերնիս դառնանք .  
Յետոյ փոխն ի փոխ անցնինք ,  
Դիմացը կայնինք :

Գ. ԶԵՒ

Վալենք հիմայ դէմ դէմի ,  
Հապա բռնենք թեւ թեւի .  
Յետոյ մէկ մ'ասդին դառնանք ,  
Մէկ մըն ալ անդին .

Մէկ մը յառաջ դէմ դէմի ,  
Պարենք երկուքս ու դառնանք .  
Մէկ մ'ալ պարենք նոյն ձեւով ,  
Երթանք ընկերնուու քով :

Կապենք շղթայ չորսերնիս ,  
Մէկ հոս մէկ հոն ծածանինք .  
Սպա ամենայն ընկեր ,  
Դիմացի կողմն անցնինք :

Չորսս ալ արդ առաջ խաղանք ,  
Կրկին տեղերնիս դառնանք .  
Յետոյ փոխն ի փոխ անցնինք ,  
Դիմացը կայնինք :

Գ ռ Զ Ե Ւ

Պաէպ ի առաջ քովլ քովիր,  
Հիմակ երթանք դառնանք մերովին .  
Յետոյ մէկ մ'ալ հոն անցնինք,  
Դուն հոն ես հոս դատուինք :

Արդ ես մինակ վազեմ ձեմեմ ,  
Մէկ ոտք մը հոս մէկ հոն նետեմ .  
Կայթեմ ոստնում զերթ մ'ուրախ ,  
Ըլայ հանդէս ուրախ :

Արդ նոյն քայլով միս եկէք ,  
Երեքդ մէյ մ'ետեւ դացէք .  
Կրկին ամենդ դէպ ինծի ,  
Յետոյ նոյնպէս դէպ ետի :

Չորս կէս կլոր արդ դառնանք ,  
Յետոյ քիչ մը հեռանանք .  
Ետքն ալ ասկէ հոն անցնինք ,  
Մեր բուն տեղիկը կայնինք :

Ե ռ Զ Ե Ւ

Հիմակ ալ առաջ քովլ քովիր ,  
Երթանք դառնանք մերովին ,  
Յետոյ մէկ մ'ալ հոն անցնինք ,  
Հոն հոս բաժնուինք :

Վ է լ ե ծ ա ծ ա ն մ է կ մ' ա ռ ա ջ ,  
Մ է կ մ' ա լ ե տ ե ւ ք ա յ լ փ ո խ ն ի ն ք .  
Հ ի մ ա յ ա լ տ ա ն ք ա ջ ի յ ա ջ ,  
Կ լ ո ր մ ը ձ ե մ ե ն ք :

Ը ն կ ե ր ք ի ր ա ր ք ա լ ե ց է ք ,  
Հ ո ս ե կ է ք մ է կ մ ը դ ա ր ձ է ք .  
Մ ե ն ք ա լ ը ն կ ե ր ը ն դ ը ն կ ե ր ,  
Ե տ ե տ օ տ ա ր ն ե ր թ ա յ ե տ :

Չ ո լ ա ս ա լ ա ր դ ա ռ ա ջ խ ա զ ա ն ք ,  
Կ ր կ ի ն տ ե ղ ե ր ն ի ս դ ա ռ ն ա ն ք .  
Յ ե տ ո յ փ ո խ ն ի փ ո խ ա ն ց ն ի ն ք ,  
Դ ի մ ա ց ը կ ա յ ն ի ն ք :

Ե ռ Զ Ե Ւ

Վ ն ց ն ի ն ք ե ր թ ա ն ք շ ե տ ա կ ա ռ ա ջ ա մ ե ն ք ն ի ս ;  
Դ ա ռ ն ա ն ք դ ի մ ե ն ք ա յ ր և ը ն կ ե ր տ ե ղ ե ր ն ի ս .  
Թ ե ւ թ ե ւ դ է մ դ է մ ե ր կ ա ն ա ք ա ր դ ա ն ե ն ք ,  
Փ ո խ ն ի ն ք ձ ե ռ ք ե ր ա յ ս կ ո լ մ ա լ շ ը ր ջ ե ն ք :

Ձ ե ռ ք ձ ե ռ ք տ ա ն ք ը ն կ ե ր թ ե ւ տ ո ւ ր շ ո ւ ր ջ  
դ ա ռ ն ա ն ք ,

Հ ա պ ա ո ս տ ո ս տ ե ն ք գ ի ր կ գ ր կ ի հ ո ն ա ն ց ն ի ն ք .  
Ս ն կ է դ ա ր ձ ե ա լ մ ե ր ը ն կ ե ր ի ս ք ո վ լ ե ր թ ա ն ք ,  
Յ ե տ ո յ ն ո յ ն ո տ ք ո վ լ պ ա ր ե լ ո վ ե տ ք ա շ ո ւ ի ն ք ;

Գ . Զ Ա Փ Ր Ա Ս Տ Ճ Ե Ա Ն

## ՊԱՐԵՐԳ

Վ. Ա. Լ. Յ

Ի խումբ ի պար ,  
 Հայրենասէր պանդուխտ Հայք ,  
 Ի թինդ մեր ռոտից թող Մասեաց բարձունքն :

Ահեղագոչ ,  
 Առ Հայս հանուր տան գանգիւն ,  
 Հրաւէր կարդալ Հայ դիւցազներուն ,

Ի խումբ ի պար ,  
 Ով Հայրենեաց քաջ որդիք ,  
 Մեր ռոտից արոփիւն բարէ թնտացուց :

Ակնկալու ,  
 Հայ սրտերն բոցակէզ ,  
 Յաղթական փառաց խմբել զհանդէս :

## ՊԱՐԵՐԳ

Ոչ ի՞նչ անուշ ի՞նչ գեղեցիկ ,  
 Մեր Հայրենեաց զեփիւռիկ ,

Շնչէ զուարժ մեր սրտերուն ,  
 Տալով աշխոյժ զօրութիւն :

Վռ ինքն կոչէ զմեզ Հայեր ,  
 Գդուել յիւր ծոց ծնելասէր .

Պար խմբելով երթանք լեռ ձոր ,  
 Համբոյր սիրոյ տալ մեր :

Հոն պարզ վճիտ և գեղեցիկ ,  
 Մեր Հայրենեացըն աստղիկ :

Հորիզոնէն արդ բարձրացած ,  
 Կուտայ Հայոցը Ժյու փառաց :

Անոր ռազմենք արդ մեր աչեր ,  
 Անոր վարուինք ով Հայեր :

Պար խմբելով երթանք լեռ ձոր ,  
 Համբոյր սիրոյ տալ մեր :

## ՀԱՅՐԵՆԻՔ

Խմ Հայրենիքս զիս կը կանչէ ,  
Հեռու եմ Հայաստանէն ,  
Հայու որդւոյն կը վայլէ ,  
Հեռանալ Հայաստանէն :

Ո՞իթէ արծաթ ոսկի գոհար ,  
Կ'սիրոփէ Հայաստանը .  
Այն որ կ'ողբայ որդւոց համար ,  
Խղճալի Հայաստանը :

Խոր տիրութեան մէջ է թաղուեր ,  
Թագուհի Հայաստանը .  
Բոպիկ ոտքով ազատ մազով ,  
Կ'արտասուէ Հայաստանը :

Ընդութ երկինք ալ չը յիշեր ,  
Մոռցեր է Հայաստանը .  
Անսիրտ Հայերն ալ չեն սիրեր ,  
Անուշիկ Հայաստանը :

Ո՞հ թողէք զիս խօսիմ ազատ ,  
Երգեմ միշտ Հայաստանը .  
Անուշ երկիր կոյս անարատ ,  
Աննըման Հայաստանը :

Արեւ ծածկեր է իւր գէմքը ,  
Խաւար է Հայաստանը .  
Հայոց արեւը ալ մարեր է ,  
Սեւ հագեր Հայաստանը :

Ոշուառ սրտիս ձայն կը կտրէ ,  
Ողբալով Հայաստանը .  
Ո՞հ չիկայ Հայ , որ ըսիօփէ ,  
Կոււաղեալ Հայաստանը :

Ո՞է և կըտի իմ վերջնն շունչս ,  
Պիսի պուամ Հայաստան .  
Պլուիմ մէյմ իմ Հայրենեացս ,  
Հապա մանեմ գերեզման :

Վնդօրութիւն ես կը ինդրեմ ,  
Սիրելի Հայաստանին .  
Կտրել այս ձայնս չէ չէ կարող ,  
Սոսկումն գերեզմանին :

Ա. ՀԱՅԿ

ՅՈՒԽԱՀԱՅ ՍԻՐԱՀԱՐ ՄԲ

Ոի փախիր անդութ  
Լսէ ինչ կը եմ  
Գութ ունեցի գութ  
Ցաւոդ կը կրեմ

Այն օրէ ի վեր  
Որ զքեզ տեսայ  
Սիրտս կարեվէր  
Սիրոյդ կապուեցայ

Այն օրէ ի վեր  
Սիրտը կը վառի  
Սիրոյդ կըսակը  
Կարծ հս կը մարի

Կը վառի իեանքըս  
Կը մաշէ անգութ  
Դու միակ իմ լոյս  
Աշխարհք աշքիս մութ

Դու միակ իմ յոյս  
Դու երջանկութիւն  
Պայծ առ արշալոյս  
Կենացս քաղցրութիւն

Չէ մի ատեն մը  
Անգութ սիրտդ ալ  
Յօժար կերեւար  
Իմ սիրոյս տէր կալ

Իսկ հիմայ ինչո՞ւ  
Փոխուեցար այսպէս

Ո՞չ ըսէ ինչո՞ւ  
Սիրտը կը մաշես

Այն սիրտը որ դու  
Սիրովդ վասեցիր  
Այն սիրտըս որ դու  
Գեղովդ գերեցիր

Ո՞չ ըսէ անգութ  
Զիս մի զիս սիրեր  
Համարձակ խօսէ  
Արժան չես տեսներ

Զիս մի զիս սիրեր  
Ալ լոեր ըսէ  
Սեռնիլս կուզես  
Հա կամբդ առ է

Անիծեալ այն օրն  
Որ քեզ տեսներ եմ  
Անիծեալ սիրով  
Որուն կապուեր եմ

Շամ գարձիր մէկ մը  
Ըսէ կը սիրեմ  
Աղդած ցաւերըդ  
Բոլոր կը ներեմ

Ո՞՛չ անգութ գոնէ  
Աերջին կամքս յարդէ  
Առ սա դաշոյնը  
Եւ սիրտըս ուղղէ

Հաս սիրտըս անգութ  
Որ քեզ ոգւով չափ  
Կը սիրէր և ցարդ  
Կը սիրէ նոյնչափ

Օ արկ արիացիր  
Ի՞նչ կը սարսափիս  
Զարկ մի՛ վրդովիր  
Քիչ ցաւ ազէցիր

Ապիլըս կուզես  
Հա զիս կը սիրես  
Ո՛չ դեռ չես խօսիր  
Քար ես արձան ես

Ո՞՛չ դեռ չի շարժիր  
Քար սիրալդ և գութ  
Անգութ մօր ծնունդ  
Ցաւոցըս անփոյթ

Զէ կըսես ուրեմն ( իւ պարհէ զինու )  
Առ ու հանդարտէ  
Սրիւնըս կուզես  
Սիրալդ թաթաւէ :

## ՎԵՆԵՏԻԿ ԱՓՕԳՈՒՐԵԱՍԸ

Շատ օլալըմ կէլին գըզլար  
Զէիք իտէլիմ պիզ պի գարար  
Չիւն չօգ տէմէր զէֆդու սուրուր  
Գալպիմիզտէ շաղլըգ պու տուր

Կէլին եէք տիլ վէ եէք ճիչէթ  
Բագս իտէլիմ պու տուր ֆուրսէթ  
Վատիկանըն շանը արթսըն  
Աշգ ու մաշուգ պին եաշասըն

Գաւարան տէր փարան ալըր  
Կիւլ գօնչէնին տատըն ալըր  
Չօգ պցյա վար տըր աշաճադ  
Գօրգարլմ աժտէրին համրը գալըր

Աըրա պէնիմ տիր ա՛ գըզլար  
Վիզէ կիզլի պիր սըրըմ վար  
Սօրմագ պյըպ կէլ օլմասըն  
Աման սըրըմ սիզտէ գալսըն

Ճօգսանլըգսամ տահա կէնճիմ  
Կէնձ գըզլարա մէյիլ վէբախիմ

Տայանամամ էլլէնիրիմ  
Տիւկիւն շաղլոդ պէն իսթէրիմ  
Հա՛հ, հա՛հ, հա՛հ, պէն կէլերիմ  
Իսթէք վարսա տիւկիւն օլուն  
Չալկըճըլար չէր պիրկըսին  
Խանամ փափաղ էվէ կէլոին  
Պիր կիւն էվվէլ պու իշ պիթոին  
Հե՛հ, հե՛հ, հե՛հ, տէփ օլ միոքին

Վշգա կէլտիմ աման գըզլար  
Պէնտէն սիզէ սիլր թէքլիք վար  
Պու սէօլնմէ միզ կիւշ իտին  
Աշըզլըլա գուլադ վէրին

Ալզտէն պիրին պէն իսթէրիմ  
Էջլիմ օլանը չօդ սէվէրիմ  
Գոլ գոլա վէրիպ չէմ կէլէրիմ  
Անի մէսրուր շաղ կըլէրիմ

Ճիւմէնիզտէ կիւզէրոինիլ  
Եէթէր պանա պիր թանէնիլ  
Պու գըզլըդտա նազ իթմնիլ  
Չօդ որը սիզէ քէտէրինիլ  
Վամա ետիտըն հա՛հ հա՛հ հա՛հ  
Տէփ օլ շունտան ա պուտալա

Պիկտէն կէլէն սանա եօդ որը  
Եբգըլ կիթ սէն Պիթփազարա  
Հա՛հ, հա՛հ, հա՛հ, հիհ, հա՛հ, հա՛հ

Պիթփազարտա վար իսպիշիմ  
Կիւզէլէրի սէվմք իշիմ  
Պու սէվտատան այրըլամամ  
Աշգա միւշտիւմ պէն չըդամամ

Վշգ մուհապակէթ հէր նէ իսէ  
Մարապետ կարապետ պիրափիրին ալսա  
Պիր հօշ օլուր ազըլ գանսա  
Տէսիօթ փափաղ մէսթ օլուպ գալսա

Հա՛հ հա՛հ հա՛հ եկէր թարիք պէօլէ իսէ  
Զօդ միւժիզաթ եկէր օլսա հի՛հ, հա՛հ, հա՛հ,

Թիհիթ Քթիկ

## ԿՐԱՄԲԱՄԲՈՒԼԻ

Ե՛յ սէվտիիմ Կրամբամբուլի  
Եռաթտուգձա կէլիր քէյփիմ  
Ալլ իւսթ օլսա պիւթիւն Ճիհան  
Անտէն պօշ գալմակ էլիմ

Աէ վազիքէմ տիւնեա հալի  
վար օլտուգձա կրամբուլի

Կէր մահպուղիմ սպանա կէլսէ  
Եիւզէրիմի փուս ելլէսէ  
Տէֆ ոլ շունտան տէրիմ օնա  
Կայրի իգթիղամ եօդ սանա

Վաշուգում տըր պօլ մէզէլի  
Միսք գօդուլու կրամբամբուլի

Ա էթանփէրպէր նադլ էլլէսէ  
Միլլէթձէ տէրա ու պէլա  
Հէր նէ տէսէ սէօյէսէ  
Գաֆամա կիրմէղ ասլա

Վնկարեա մը տիյնէմէլի  
Խշէ վէթան կրամբամբուլի

Կէր պիր սէրվիերամ տիլպէր  
Պէսիմ իշխն աչ վահ իթսէ  
Գունա ասլա իթմէմ քէտէր  
Կէր հէզար շիյվէ իթսէ

Ը իքսթ օլսա կէր գատէհի  
Զօդ աճըրըմ կրամբամբուլի

Եշկէր զէլշէմ էվլատլարըմ  
Պիւթիւն կիւն աճ գալսալար

Կթմէմ քէտէր պէնտէ աճըմ  
Ջէմամ պիր հաֆթա գատար

Լ զմէք եէմէք նէլլէմէլի  
Վար օլտուգձա կրամբամբուլի

Կէր Ֆրանսըզ Բրուսիա իլէ  
Եախօտ քէտի Փարէ իլէ  
Պիրպիրինին էթին եէսէ  
Օլմազ պանա վազիփէ

Կիւրլէ պարութ եէրէ կէչսին  
Պէն աթարըմ կրամբամբուլի

Ժաէաթրօյա տավէթ իշիւն  
Լօնա պիլեէթի կէրսէ  
Վիթմէտիքտէն օօնլիս  
Պիլին կէլլէնէ թօդաթ թէքմէ

Ժաէաթրօ մէքթէպ գալսըն հալի  
Պօշանմասըն կրամբամբուլի

Կէր տիւյիւնէ տավէթ օլսամ  
Սբալ թաբալ գօշարըմ  
Վէրտիքտէ պէն ըէսմի սէլամ  
Սուֆրա պաշընա գօնարըմ

Կիւվէյիէ կէլին թէլի  
Գալսըն պանա կրամբամբուլի

Ինսանա մէյ կայէթ զարար  
Լաքին պանա չոդ եարար  
Խասթէ օլսամ չէքսէմ ձէֆա  
Գաթրասը վէրիր շիֆա

Պուլմազ չարէ լոգման հէքիմ  
Թապիպիմ տիր Կ րամբամբուլի

Աէր եաթագտա աղը հալտէ  
Ճան վէքէճէք տէ օլսամ  
Հէքիմ կէլուէ իլած վէրսէ  
Բէտտ իտէրիմ վէսսէլամ

Ը իփա օլուր էկէր թէրլի  
Իչսէմ ալէա կրամբամբուլի

Աէր մէզարէ կիրմիշ օլսամ  
Իթմէն պէնի ֆէրամուշ  
Իթտիքձէ պէն թէքրար դըյամ  
Իտէրիլ պատէլէր նուշ

Վէզարըմա սիւրիւ սիւրիւ  
Կէլին չագըն կրամբամբուլի :

## ՏԱՅԳԸՆ ՔԵՕԲԵՔ

Ա իձէ կիւնտիւլ ույդուսուզում  
Հէնիւզ պիր գըզ պուլմայօրում  
Սէվտամիա թութուշուշում  
Գոլայ պիր եօլ արայօրում

Պիր գաչ տոսթում էջիւտ վէրտի  
Հիչ պիրիտէ իշ կէօրմէտի  
Հանկը գըզա սէօզ աչտըմաա  
Աղզըմըն փայընը վէրտի

Ը աշգըն քէօրէկը ածլըղընտան  
Հիսսէ ումար փազլավատան

Պատըն գըսմը արզու չէքէր  
Տէլիքանլը ջնուգ իսմէր  
Էկէր արզուն սէվիլմէքսէ  
Կիրմէլիսին տիւրիւ ըէնկէ

Աարը պէյազ սիեահ պօյայլա  
Կիւզէլէնտիմ պէն փէք ալէա  
Գալդտըմ կիթամիմ վէս սարըլում  
Լաքին աղզըմըն փայըն ալտըմ

Ը աշգըն քէօրէկը . . . . .

Գատըն գըսմը լիսան խօթէր  
ջէվզէքէրի փէք չոդ սէվէր  
Սէվիլմէքսէ էկէր արզուն  
չաֆիֆ զէվզէք օլմալըսըն

Դառտօն , մէռսի , ույ , նօ մատամ  
Ֆրանսըտան հիշ ֆէրք օլմամ  
Աչ մատաղէլ սանա եանտըմ  
Լաբին աղզըմ փայըն ալտըմ

Կաշգըն քէօբէք . . .

Գատըն գըսմը հօրա թէփէր  
Կիւլմէք , օյուն կայէթ սէվէր  
Էկէր մէրամ սէվիլմէք տիր  
Մըզըպայլ կիւլմէլի տիր

Աղ վագըթտան Շօթիս Գատըրիլ  
Վալց լանսիյէ էթտիմ թահսիլ  
Գալգտըմ կիթտիմ վէ սարըտըմ  
Լաբին աղզըմ բայըն ալտըմ

Կաշգըն քէօբէք . . .

Գատըն գըսմը չոդ սօֆու տուր  
Խշէ տայմա խոյու պու տուր  
Էկէր արզուն սէվիլմէքսէ  
Սօֆուլուգլա օնու թէրսլէ

Պիր գաչ քիթապ պիր տէ թէզպիհէ  
Գօտում ձէպէ գալգտըմ կիթտիմ  
Պէնի պէջըլէ կէօրտիւ իսէ  
Տէտի գուղում կիթ իշինէ

Կաշգըն քէօբէք . . .

Գատըն գըսմը թէլ ալտանըթ  
Վագաթ քէնտին ալիմ սանըթ  
Սէվիլմէքսէ արզուն էկէր  
Տէօրթ եալանլա իշին պիթէր

Գալգտըմ կիթտիմ թա էօնինէ  
Գօտում տիզիմ տիւշտիւմ եէրէ  
Տէտիմ եարիմ աչ աշգընլա  
Օլտում սանա պէն միւպթէլա

Կաշգըն քէօբէք . . .

Գատըն գըսմը թութկունճու տուր  
Խշէ օնուն քեարը պու տուր  
Սէվիլմէքսէ արզուն էկէր  
Կիյտիր գուշաթ ձանընլ վէր

Եաղլը սիմիթ , լոգմա պէօբէկ  
Հարապ , ըագը , պիրալ քէշիէկ  
Գալգտըմ կիթտիմ վէրտիմ եէտի  
Ֆընտըգնը դըլ տէօնտիւ տէտի

Կաշգըն քէօբէք . . .

Դատըն գըսմը նազ տիզ էտէր  
Օնուն պունուն ահըն չէքէր  
Սէլիլմէքսէ էյէր արզուն  
Սադըն էյմէ օնա պօյուն

Դալգտըմ կիթտիմ ազարքատըմ  
Թօգաթ թէքմէ եռմիուդ վուրամ  
Թէզ հուզուրա եիւզտիւր տէտիմ  
Լաքին աղզըմ փայլըն ալտըմ

Հաշգըն քէօբէք . . .

Հէր նէ եաբտըմսա աղլալար  
Եռմատըլար շու գատընլար  
Ֆագաթ պին պիր եօլ պուլմուշում  
Հիշ շիւպհէմ եօդ վար ումուտում

Հու քէսէյլէ տօլու ալթուն  
Գատըն կէօրսէ շաջըր ագլըն  
Թէսլիմ զլուր պու եօլ ըլա  
Եօդ տէմէզ հէմ հօշանըստա

Դատըն գըսմը պու եօլ ըլա  
Տիւչը էլպէթ տուզաղըմա :

— 000 —  
• պատճեն անուն 3

## ՔԵՕԹԻՒ ՎԱԳԸԹ

Պու կիւնլէրտէ հէր քէս  
Կէօրիւնձէ պիր պիրին,  
Նէ՞ վար, նէ՞ եօդ տէյիպ  
սօրարլար իշլէրին :

Ա այ, հը, հը, հը, էլ աման,  
հը, հը, հը, նէ եաման.  
հը, հը, հը, էլ աման,  
փէք եաման շու զէման :

Օ էմանէ ինձէլտի,  
Հէփսի իշլէնտի,  
Գապա ատար հիչ եօդ,  
Հէր քէս նազիրլէնտի :

Ա այ, հը, հը, հը, էլ աման,  
հը, հը, հը, նէ եաման. և անուն

Ելը շ վէրիշ գալգտը,  
Ծով նամուս գալմատը.  
մօտա սէպէպինտէն  
Էսնաֆ թօփը աթտը :

Ա այ, հը, հը, հը, էլ աման.

Աւէմ զէֆքէ տալմըշ ,  
իշն կիւճիւն պըռագմըշ .  
պէցլէ կիթսէ վար ա  
սօնումըշ փէք եաննըշ .

Դուգարա զէնկինտէն՝  
ուշագ էֆէնտիտէն .  
Փարգ օլմայօր չիւնքի  
ալտանըրսըն սիւստէն :

Եա զէվզէք Վիւսիւլէր  
փէք հափիփլէնմիշլէր .  
Էլտէ պասթօն , ձէպտէ  
իարալար նէ կէզէր :

Գիս պիր մօտա տահա  
չքդարմըշլար զըզլար .  
պաշլարընտան աշարա  
իշկէմպէ սարգարլար :

Պալըգ թավասընտան՝  
արթան պիրագ ունտան  
պիր ավուճ ալ ըրլար  
եիւզէրին սրվարլար :

Ըու պօյա իլէթի՝  
փէք չօգ իլէրէնտի :

Թա՛քի սըլածըլըգ  
դատընլարա կէշի :

Վլմըշլար պիր մօտա ,  
տիւշմիւշէր օրթայա .  
Միրա սիւրկիւնի վար ,  
տօղոււ Լվրօփիայա :

Աէ չարէ թութուլտուգ ,  
հապը չոգտան եութտուգ .  
ֆիյաթլար տա արթմըշ ,  
իշիմիդ փէք պօզուգ :

Գիյաթլարտա պըրագ ,  
սէն միւշքիլէ պագ՝  
քի զէվզէք Վիւսիւլէր  
դաշմճագլար չըպլագ :

Խոթանպօլ մալինէ  
քիմ քի պէյէնմէզոէ ,  
Պրանսա պաթարսա  
սարըսըն քէֆինէ :

Պօմէսիօն խանընտա  
ասմըշլար պիր թահիթա ,  
համալլարըն պիլէ ,  
կէօլէրի եօգարտա :

Գանսօլիստմիլիքաէ՝  
և էթիշն չըրագլար  
մաւ վե էմլադ սաթըլպ ,  
փապուծնըզ գալութար :

Եյի քեար տըզ տէրլէր՝  
տայմա գայպ իտէրլէր .  
պունուն քեարը նէրտէ  
պէ շաշգըն հէրիֆլէր :

Եսնաֆլըդ պարիթ տիր ,  
սարրաֆլըդ վար շնմոի .  
ալէ վրամճըլըդտան՝  
չոդ օճագլար սէօնտիւ :

### ԷՇԵՑԵ ՊԻՆՄԻՇ ՊիԲ ԽԱԼԱՎ.

Էշեէ կետիմ կիւզէլ գըլըար պիրաղ սապը էտին  
պիր թէքլիքիմ վար տըզ էյիձէ գուլադ վէրին

Շան ու տիլտէն սէվէրիմ ,  
սիզտէն պիրի իսթէրիմ ,  
պանա գառը օլանը՝  
մէսուտ իտէրիմ .

Հէվինիզտէ կիւզէլսինիլ՝  
և էթէր պանա պիր թանէնիզ ,

գօճա գըլթլըղընտա՝

նազ իթմէյինիզ :

Անկրա էվտէ գալըրսընըզ ,  
փէք չոդ փիւշման օլուրսունուզ ,  
պէնիմ կիպի կիւզէլի՝  
գըլթ պուլուրսունուզ :

( Հէվան պէքանէր )

Ամմա եաբտըն , հա , հա , հա , հա ,  
տիւշ օլմասըն հէյ պուտալա ,  
տէփ օլ արթըդ շունտան՝  
ախրոա :

41955

— 861 —

ମାତ୍ରାକୁଳିକ ନିର୍ଦ୍ଦେଶ  
ପାଠୀଙ୍କା

ପାଠୀଙ୍କା ହେଉଥିଲା ଏବଂ

ପାଠୀଙ୍କା କଲାପିତା ହେବାରେ

ପାଠୀଙ୍କା ହେଉଥିଲା ଏବଂ

ପାଠୀଙ୍କା ହେଉଥିଲା ଏବଂ

( ପାଠୀଙ୍କା )

କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା

କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା

କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା

କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା

